


1749

84
A-#1



ԱՐՄԵՆ ԼԻՒԲԵՆԻ ՓԱԽՈՒՍԸ

PRINTED IN TURKEY

Այս վայրկեանին ուր Արտէն Լիւրէն, իր ձաշը աւարտեալով՝ գրապանէն սիկառ մը կը հանէր, խցիկին գուռը բացուեցաւ: Խսկոյն սիկառը գզրացին մէջ նետեց և սեղանէն հեռացաւ: Պահապանը ներս մտաւ, պատցափ ժամն էր:

— Չեզի կը սպասէի, սիրելի բարեկամ, դոչեց Լիւրէն, որ միշտ զուարթ տրամադրութեան մէջ էր:

Դուրս ելան: Հազիւ թէ նրբացքին անկիւնէն աներեւոյթ եղած էին, երբ երկու հոգի՝ իրենց կարգին՝ մտան խցիկը և սկսան անոր մանրակրկիտ քննութիւնը: Մին քննիչ Տիէօչին էր և միւսը քննիչ Ֆոլանֆանը:

Կառկած չկար թէ Արսէն Լիւրէն դուրսի հետ յարաբերութիւն ունէր և իր ընկերներուն հետ կապեր հաստատած էր: Նախարդ օրն իսկ «Կոտն Ժունալ» թերթը հետեւեալ տողերը կը հրատարակէր որոնք ուղղուած էին իր դատական աշխատակցին:

«Պարոն,

«Այս օրերս հրատարակուած յօդուածի մը մէջ իմ մասիս արտայայտուած էք այնպիսի ձեւով մը որ արդարանալի չէ: Իմ դատաստանո ոկտելէ քանի մը օր առաջ, պիտի գամայդ մասին ձենէ հաշիւ պահանջելու:

«Միրավիր բարեւներ

«ԱՐՄԵՆ ԼԻՒԲԵՆ»

Գիրը արդարեւ Արտէն Լիւրէնին էր: Ուրեմն նամակներ կը դրէիր: Ուրեմն նամակներ կը ստանար: Ուրեմն տարակոյս չկար թէ կը պատրաստէր այն փախուարը զոր այնքան լրբորէն ծանուցած էր:

Կացութիւնը աններելի կը դառնար: Հարցաքննիչ դատաւորին հետ համախոն՝ ապահովութեան պետը, Պ. Ճիւտաւի անձամք գնաց Սանթէի բանտի անօրէնին բացատրելու համար այն միջոցները որոնք հարկ էր ձեռք առնել: Եւ հոն հասնելուն պէս, երկու մարդ զրկից բանտարկեալին խցիկը:

Այս երկու քննիչները խցիկին ըոլոր սալաքարները վեր-

ցուցին, անկողինը քակեցին, ըրին ինչ որ կարելի էր ընկել նմանօրինակ պարագաներուն, և ի վերջոյ բան մը չգտան: Իրենց զնութիւններէն պիտի հրաժարէին, երբոր պահապանը աճապարանքով վազեց և իրենց ըառ:

— Գզրոցը... նայեց՝ ո սեղանին զզրոցը: Ներս մոած առանս ինձի այնպէս թուեցաւ որ գզրոցը կը հրէր.

Նայեցան և Տիէօչի գուեց.

— Աստուծոյ համար, այս անդամ բանեցինք:

Ֆօրմնֆան զայն կեցուց:

— Կեցի՞ր, բարեկամ, մեր մեծաւորը թո՞ղ ցուցակը պատրաստէ:

— Աակայն, այս սուզնոց սիկառը...

— Թո՞ղ այդ Համանայի սիկառը և մեծաւորինիմաց տանք: Երկու վայրկեան ետքը, Պ. Միւտուի զզրոցը կը խուզարկէր: Նախ դաւաւ թերթերու ծրար մը որոնց մէջ Արսէն Լիւրէնի զբաց կը խօսուեր, յետոյ ծիսախոսի տուփ մը, ծխամորձ մը, ահուակ մը թուղթ և վերջապէս երկաւ գիրք:

Անոնց տիտղոսներուն նայեցաւ: Քառլայի «Հերոսներու պաշտամունք»ին անդզիական տպագրութիւն էր մին և միւս ար Եպիկեատի մէկ համբանակիրը Ելզէվիրեան մաքուր տպագրութեամբ, գերմաներէնի թարգմանուած, 1634ին Լէյտի մէջ: Երեսները աշքէ անցընելով, հաստատեց որ բոլորն ալ սուրագծուած են նօթագրուած էին: Ասոնք պայմանադրական նշաններ էին թէ ո՛չ զբանէր մէկու մը նօթագրութիւնները:

— Ասիկա ետքէն կը աեռնենք մանրամանորէն, ըստ Պ. Ժիւտուի:

Զննեց ծիսախոսի տուփը, ծխամորձը: Յետոյ, նշանաւոր սիկառը առնելով.

— Վայ անպիտան, գուեց, մեր բարեկամը լաւագոյն տեսակէն կը գործածէ կոր:

Ծխողի մեքենական շարժումով մը, իր ականջին մօատարաւ և զայն սեղմեց: Եւ իսկոյն ձայնարկութիւն մը արձակեց: Սիկառը թուլցած էր իր մասներուն ձնշումին ներքու: Աւելի ուշագիր քննեց և վերջապէս ճերմակ բան մը նշմարեց ծիսախոսի թերթերուն միջեւ: Եւ կամաց մը, գնդառ սեղի մը օգնութեամբ, զուրու հանեց շատ նուրբ թուղթի փաթթոց մը, հազիւ ատոմնակրկիտի մը մեծութեամբ: Տոմք

սուկ մըն էր: Զայն բացաւ և սա բառերը կարգաց, կնոջաւեան նուրբ գիրով մը գրուած:

«Կողովը միւս անգը անցաւ: Տոմնին վրայ ութը պատրաստաւած են: Զ... կաթնելով արտաքին ոտքին վրայ, տախտակը վերէն վար կ'ելլէ: Տաններկուքէն տանըըլից ամէն օր: Ս—Ռ պիտի սպասէ: Բայց ուր: Անմիջապէս պատասխան: Հանդիսան եղէք, ձեր բարեկամունին կը հսկէ վրայ:»

Պ. Տրւառի վայկան մը մաածեց և ըստ:

— Բաւական պայծառ է... Կողովը... ութը խորչերը... տամներկուքէն տանըըլից, այսինքն կէս օրէն ժամը 4:

— Բայց այս Յ. Ռն որ պիտի սպասէ:

— Յ. Ռ. այս պարագային պէտք է օթօմօպիլ նշանակէ, այսինքն ձիու ուժ, սփորթի լեզուավ այնպէս չէ՞ն նշանակէր մօթէօրի մը զօրութիւնը: Քաննըչորս Յ. Ռ. մը, քսանըչորս ձիու ուժ ունեցող օթօմօպիլ մըն է:

Ուրքի ելաւ և հարցուց.

— Բանտարկեալը իր ճաշը կ'առարտէր:

— Այս:

— Եւ ասկաւին չէր կարգացած այս թուղթը, ինչպէս սիկառին վիճակը ցոյց կուտայ... Ուրինին հաւանական է որ նոր սուցած է դախն:

— Խնչպէս:

— Իր կերակուրներուն մէջ, իր հացին կամ գեանախնձորի մը մէջէն... ես գիտամ:

— Անկարելի է, իրեն արտանութիւն տուին կերակուրը դուրսէն բերել տալու զինքը ծողակը ձգելաւ համար, և բան մը չգտանք:

— Այս իրիկուն կը վնասունք լիւրէնի սպասասխանը: Ո.ո այժմ զինքը խցիկէն զուրս սկսնեցէք: Ասիկա հարցաքննիչ գտառաւորին պիտի տանիմ: Եթէ իմ կարծիքէն ըլլայ, անմիջապէս լուսանկարել կուտանք նամակը և մէկ ժամէն կրնանք բնագիրը ուրիշ նոյն ատսակ սիկառի մը մէջ զնել և միւս առարկաներուն հետ գզրոցին մէջ տեղաւորել: Պէտք է որ բանտարկեալը բանէ մը չկասկածի:

Իրիկունը Պ. Տրւառի Սանթէի բանար գարձաւ քննիչ Տիէօչի ընկերակցութեամբ: Անկիւն մը, վասարանին վրայ, երեք սիսակներ կը տեսնուէին:

Կերա՞ւ :

— Այո՛, պատասխանեց անօրէնը :

— Տիէօչի, հաճեցէք շատ նուրբ կերպով կորել սա քանի մը կոր մաքառածիները և բանալ սա հացի կորը ... բան մը չի կայ :

— Ո՛չ, մեծաւոր :

Պ. Տիւտուի քննեց պնակները, պատառաքաղը, դդմլը, վերջապէս դանակը : Կոթը նախ դէպի ձախ, յետոյ դէպի աջ դարձուց : Աջ դարձնելուն պէս տեղի տուաւ և բացուեցաւ, Դանակը փորուած էր և իբրեւ պահարան կը ծառացէր թերթ մը թուզմի :

— Բէօ՛հ, բսաւ, շատ վարպետ բան մը չէ այս Արսէնի պէս մարդու մը համար : Բայց ժամանակ չկորոնցնենք: Դառք Տիէօչի, գացէք քննութիւն մը կատարեցէք այս ձաշարանը :

Յետոյ կարգաց .

«Խնքզինք ձեղի կը յանձնեմ: Զ—Ո հեռուէն պիտի հետեւի, ամէն օր: Էնդառաջ պիտի երթամ: Քիչ տաենէն, հիանալի և սիրելի բարեկամուհին»:

— Վերջապէս, զոչեց Պ. Տիւտուի, ձեռքերը շփելով, կարծեմ զործը կարգին է: Մեր կողմէն ալ մատի փոքրիկ հարուած մը և փախուսաք կը յաջոցի..., զոնէ անչափ մը որ կարենանք մեղսակիցները ձեռք ձգել:

— Եւ եթէ Արսէն Լիւրէն ձեր ձեռքէն փախչի, առարկեց անօրէնը :

— Պէտք եղած թիւով մարդ կը զործածէնք: Այսուհանդերձ եթէ չափողանց ճարպիկութիւն ցոյց տայ... վայ իրէն: Գալով իր խումբին, քանի որ պետք կը մերժէ խօսելու, միւսները պիտի խօսեցնենք:

* * *

Իրաւցնէ Արսէն Լիւրէն շատ չէր խօսեր: Ամբու մը ի վեր հարցաքննիչ դատավոր Պ. Ժիւլ Պուլիէ, ի գոււր կ'աշխատէր խօսեցնելու: Հարցաքննութիւնները պարզապէս խօսակցութիւններ էին դատաւորին և դատավաբան Տանվալի միջնեւ, որ ինքն ալ ամբառանեալին վրայ բան մը չէր զիտեր:

Ատեն ատեն, քաղաքավարութեան համար, Արսէն Լիւրէն կ'ըսէր.

— Բայց ագո՛, պարւն դատաւոր, համաձայն ենք իրա-

րու, Թրէտի Լիօնէի գողութիւնը, Պապելօն փողոցի գողութիւնը, պանքայի կեղծ տամեւերու հրապարակ համումը, ապահովութեանց ինչիրը, Արմէնիլի, Կրօզէօյի, Տիւ Մալաքի դղեակներուն կողոպուտը, ամենքն ալ ձեր ծառային գործերն են:

— Ուրեմն, կրնայիք բ ինձ բացատրել թէ...

— Անօգուտ է, ամենքն ալ միահամուռ կը խոսազանիմ, ամէնքը և նոյն խոկ տասը անգամ աւելի ձեր ենթադէն :

Դատաւորը՝ յուսահամ՝ գագրեցուցած էր այս անօգուտ հարցաքննութիւնները: Եւ կանոնաւորապէս, կէսօրին, Արւէն Լիւրէն Սանթէէն Տիփօն կը տարուեր բարուին կառքով, ուրիշ բանարկեալիներու հետ: Յետոյ կը վերադառնար ժամը երեքին կամ չորսին:

Արդ, օր մը, այս վերադարձը մասնաւոր պայմաններու մէջ աեղի ունեցաւ: Միւս բանարկեալիներուն հարցաքննութիւնը սկսած չըլլալով, որոշեցին նախ Արսէն Լիւրէնը վերադարձնել: Ուստի տռանձին մուաւ կառքը:

Բանակի այս կառքերը, իրենց երկայնութեան մէջ բաժնուած են կեղունական նրանցքով մը, որոնց վրայ կը բացուին առար խորչեր, հինգ աջ և հինգ ձափի կողմը: Ամէն մէկ խորչ այնպէս է որ մարդ ստիպուած է հնի նստած մնալ և հինգ բանարկեալիները, հետեւաբար, նստած են մէկը միւսին վրայ, իրարմէ զատուած ըլլալով զուգահեռտական փայտորմով մը: Պահապան մը, նրանցքին ծայրը նստած կը հակէ:

Արսէնը աջակալմի երրորդ խորչին մէջ մացուցին և ծանր կառքը ձամբայ ելաւ: Հասկցաւ որ Օրլուի քարափէն կը մեկնէին և կ'անցնէին Արդարութեան պալատին տաջեւէն: Այն ատեն Սէն Միշէլի կամուրջին մէջտեղը, կոխեց աջ առքովը, ինչպէս ամէն անգամ կ'ընէր, իր խորչը փակող տախտակին վրայ: Անմիջապէս բան մը շարժեցաւ և տախտակը զգալապէս բացուեցաւ: Կրցաւ հասաւել թէ ծիշդ երկու անխներուն մէջտեղը կը գտնուէր:

Սպասուց, զննողական աչքով: Կառքը կամաց կամաց ելաւ: Պուլիար Սէն Միշէլէն վեր, Սէն Ֆէրմէնի քառուղին հասնելուն կեցաւ: Բեռնակառքի մը ձին վար ինկած էր:

Երջարեռութիւնը դադրած էր և քիչ աստենի մէջ կտոքերն ու հանրակառքերը խոնուած էին ամէնս կողմ:

Սրուէն լիւրէն դլուխը դարս հանեց: Բանափ ուրիշ կառք մը կեցած էր իր գանուած կառքին երկայնքը: Տախտակը աւելի վերցուց, ոտքին մէկը դրաւ մեծ անխին շրջանակներէն մէկուն վիրաց և գետին ցատկեց:

Կառապան մը զայն աեսաւ, խնդարէն մարեցաւ, յետոյ ուղեց զայն կանչել: Բայց իր ձայնը կորուհցաւ կառքերու աղմուկին մէջ որոնք նորէն սկսած էին շարժիլ: Սրուէն լիւրէն հեռացած էր արդէն:

Քանի մը քայլ զնաց վագելով, բայց ձախ մայթին վրաց, եսին դարձու, չրջանակաձեւ ակնարկ մը նեսաց, մէկու մը պէս որ ատկաւին լաւ չգիտէր թէ ինչ ուղղութեան պիտի հետեւի: Յետոյ, որոշումը առաւ, ձեռքերը դրսանը դրան և անփոյթ գէմքով մը, շարունակեց Պուշվարէն վեր ելլել:

Օդը քաղցր էր, աշնան գեղեցիկ ու թեթեւ օդ մը: Արձարանները լիցան էին: Նստաւ այդ արձարաններէն մէկուն դուրսի կողմը:

Գարեջուր մը և տուփի մը սիկառէթ ապասրեց: Կամոց կամաց զաւաթը պարսկեց, հանդարտորէն սիկառէթ մը ծխեց, յետոյ որիշ մը վառեց: Վերջապէս ուտքի ելլելով ինդրեց ծառայէն որ արձարանին աեսուշը կամչէ:

Տեսուչը եկաւ և Սրուէն իրեն ըստ, բաւական բարձր, որպէս զի ամենքը լուն:

— Եատ կը ցաւիմ, պարոն, դրամապանակո մուցեր եմ: Թերեւս անունո ջեղի բաւական ծանօթ է որպէս զի հաւառնէիք ինձիք քանի մը օրուան համար վարկ ընել, Սրուէն լիւրէն:

Տեսուչը անոր նայեցաւ, կարծելով որ կատակ կ'ընէ: Բայց Սրուէն կրկնեց.

— Լիւրէն, Սանթէի մէջ բանտարկուած, բայց այս միջոցին փախտական: Կը համարձակում կարծելու որ այս աշնունք ձեզի ապահովութիւն կը ներշնչէ:

Եւ հեռացաւ, ծիծալներու մէջէն, ու տեսուչը չխորհեցաւ իր արնելիքը պահանջելու:

Անցաւ Սուֆօ փողոցէն և մտաւ Սէն ժագ փողոցը: Հանդարտորէն յառաջացաւ ցուցափեղիներուն առջեւ կենաւ լով և սիկառէթ ծխելով: Պուլիար Փօր—Ռուաեալէն զնաց

դէպ ի Սանթէի փողոց: Սանթէի բանտին բարձր ու դաժան պատերը ցցուեցան քիչ ետքը: Սանց երկայնքէն քաղելով եկաւ պահապանին մօտ որ պահակ կեցած էր և գլխարկը հանելով, ըստաւ:

— Հա՞ս է Սանթէի փողոցը:

— Այո՛:

— Կը փափաքէի խմ խցիկո երթալ: Կառքը զիս ճամբան թողուց և չեմ ուզեր չարաչար գործածել...

Պահապանը քիթին տակէն մուլտաց:

— Եսծի նայէ՛, ճամբաղ չարունակէ և աւելի արագ կերպով:

— Կը ներէք, բայց իմ ճամբաս այս տունէն կ'անցնի: Եւ եթէ արգիլէք Սրուէն լիւրէնի հնոնէ անցնիլ, ատիկա կրնաց ձեզի սուզի հաստիք, բարեկամաւ:

— Սրուէն լիւրէն, ինչ բաներ կ'ըսէք:

— Կը ցաւիմ որ այցաքարտ չունիմ վրաս-բաս Սրուէն, գրպանները խուզարկելու պէս բնելով:

Պահակը զայն ոտքէն մինչեւ ցլուխը չափեց: Յետոյ, առանց բառ մը արտօսանելու, կարծես հակառակ իր կամքին, զանգակը բաշեց: Երկաթէ գուռը բացուեցաւ:

Բանի մը վայրիեան ետք, անօրէնը վազեց եկաւ մինչեւ գուռը, թեւնը չարժելով և աստիկ բարկութիւն մը կեղծելով: Սրուէն մպտեցաւ.

— Օ՞ս, պարոն անօրէն, ինծի վարպետութիւն մի ծուխէք: Ինչպէս... զիս առանձին կառքով կը բերէք, կառքիրու ինձողում մը կը պատրաստէք և կ'երեւակայէք որ վաղելով պիտի երթամ բարեկամներուս քով: Լո՛ւ, իոկ ապահովութեան քան գործականները, որոնք ոտքով, կառքով ու հեծելանիւով մեղի կը հետեւէին... ո՛խ, ձեր միտքը զէց էր... ըսէ՛ք տեսնենք, պարոն անօրէն, ձեր սիտքը ինչ էր:

Ռւսերը թութանց և աւելցուց:

— Կը ինզրեմ, պարոն անօրէն, ինձմով մի՛ զբաղիք: Այս օրը երբ ուզեմ փախչիլ, մարդու պէտք չունիմ:

Հետեւեալ օրը, «Քո ար Ֆրան» թերթը որ Սրուէն լիւրէնի շահատակութիւններուն պաշտօնական ուկանն էր կարծես.— Կ'ըսէր թէ գրամագլուխը զնողներէն մէկն ալ

ինք էր, — Մանրամասն տեղեկութիւններ կուտար այդ փառ-
խուստի փորձին մասին : Բանտարկելելին ու իր խորհրդաւոր
բարեկումունկին միջեւ փոխանակուած առմասկներուն քնա-
դիրները, այդ թղթակցութեան համար գործածուած միջոց-
ները, ոստիկանութեան մեղակցութիւնը, Պուլվար Աէւ
Միշելի վրայ ըրած պայտը, Սուֆլօ սրճարանին միջադէպը,
ամէն ինչ դիմակազերծ եղած էին : Գիտէին որ քննիչ Տիէօղի
վնասաւութները ձաշարանին ոսպասաւորներուն մօտ, որ և է
արդիւնք չէր տուած : Ու յետոյ, ոս ապշեցուցիչ իրողու-
թիւնը կ'իմացուէր թէ՝ բանտի կառքը սորով փոխազբուած
էր, կառք մըն էր զոր բարեկամները բո՛ւն խանախ կառքին
տեղը դրած էին :

Արսէն Լիւրէնի մօտագուտ փախուստը ալլեւս ամէնուն
համար անխուսափելի կը թուէր : Իսքն իսկ յայտնապէս կը
ծանուցանէր զայն, ինչպէս կ'երեւայ հետեւեալ օքը Պ. Պու-
լիշէի տուած պատասխանին : Դատաւորը իր ձախողանքին
վրայ խնդարուն՝ Արսէն անոր նայած և պաղութեամբ բանծ էր .

— Լաւ մորի ըրէք ասիկա Պարոն և խոռիս հաւատա-
ցէք, փախուստի այս փորձն մաս կը կազմէ փախուստի
ծրագրիս :

— Զիմ հասկնար, բաւա զատաւորը :

— Պէտք չկայ որ հատկնաք :

Եւ որովհետեւ զատաւորը կը շարունակէր այս մասին
զինքը հարցու-փորձել, ձանձրացած երեւոյթով մը բառ։

— Աստուած իմ, Աստուած իմ, ինչ նարկ . . . լոլոր այդ
հարցութեները որ և է կարեւորութիւն չունին :

— Ինչպէս, որ և է կարեւորութիւն չունին :

— Բայց ո՞չ, քանի որ իմ դատասաւմիս ներկայ պիտի
չգտնուիմ :

— Ներկայ պիտի չգտնուիք . . .

— Ո՞չ, սեւեռուն գաղափար մըն է այս, անփափուելի-
որոշում մը : Ո՞չ մէկ բան կրնայ զիս ետ կեցնել ատկէ :

Այս տեսակ յայտարարութիւն մը կը շփաթեցնէր ոստի-
կանութիւնը :

Արսէն Լիւրէնի խցիկը փոխեցին : Հարցաքննիչ դատա-
ւորը հրաժարեցաւ իր հարցաքննութիւնը :

Երկու ամիս տեւեց ասիկա : Արսէն Լիւրէն այդ ամիս-

ները անցուց իր անկողնին վրայ երկնցած, գէմքը միշտ
դարձուցած գէպի պատը : Խցիկի այս փոփոխութիւնը կար-
ծեր զինքը ընկնած էր : Մերժեց իր փաստաբանը ընդունիլ :
Հազիւ քանի մը բառ կը փոխանակէր իր պահապաններուն
հետ :

Իր գատավարութենէն երկու շաբաթ առաջ իր աշխայժ
կեանքը վերսկսաւ : Օդի պակասութենէն կը զանգատէր :
Հետեւաբար, ամէն առաւ կանուխ, անիկա բակլին մէջ կը
թույլատրուէր մարմնամարզ ընել, երկու պահակներու հոկո-
զութեան առակ :

Հանրային հետաքրքրութիւնը մարած չէր . ամէն օր
հասարակութիւնը Լիւրէնի փախուստին լուրը վայելու կը
յուսար : Եւ իրաւամբ հանրութիւնը կը համակրէր Արսէն
Լիւրէնին, իր աւիւնին, կը զուարիթամտութեան, իր պէս-
պէսիութեան : իր ստեղծագործ հանձարին և իր կեանքի խոր-
հրդառութեան համար : Հանրութիւնը կակնկալէր զայդ և
կը զարմանար թէ այդ գէպէր կը յապաղէր այդքան եր-
կաք : Ամէն առաւ ոստիկանութեան պետը կը հարցնէր իր
գործուղարին :

— Լաւ փախած :

Ոչ, աէք ոստիկանապետ :

Թերեւս վազը :

Եւ գատավարութենէն մէկ օր առաջ Կրան Փուրեալի
խմբագրատունը մարդ մը մասու, զատարանին լրաբերը տես-
նել ուզեց, լրաբերն երեսն ի վեր նետեց իր այցաքարար և
փութով մելինեցաւ հոնկէ : Այցաքարարին վրայ հետեւեալ
բարերը զբուած էին . . . «Արսէն Լիւրէն միշտ կը պահէ իր
խոստումները :

Այսպիսի պայմաններու ներքեւ էր որ գատավարութիւնը
սկսաւ : Հոծ բազմութիւն մը հաւաթուած էր գատարանը :
Ամէն մարդ կուզէր տեսնել համբաւաւոր Արսէն Լիւրէնը :
Անսնք ուրախ էին, ակնկալելով թէ Արսէն Լիւրէն կարդ մը
ժամփիրն կատակներ պիտի խաղար գատաւորին գլխուն : Հան-
ժամփիրն կատակներու համար պատրաստած սեղաններու առջև
հաւաքուած էին փատուարաններ, ատենակալներ, լրատո-
ներ, աշխարհային մարդկէ, դերասանուհիներ և բարձր գա-
ռու վերաբերող կիներ :

Մթին ու մռայլ օր մին էր, և անձրի կը տեղար անդալրում: Միայն ամսին լոյս մը կը լուսուորէր դատարանը, և հանդիսատեսները հազիւ թէ տարած նշմար մը տնեցան բանտարկեալէն՝ երբ բանտապահները ներս ըերին զայն: Բայց անսր գանդաղ և քաշկըռտուող քալուածքը, իր աթուախն վրայ նետուելու կերպը և կրտորական ու տիմար երեւայթը բնաւ դրաւիչ չէին: Քանի քանի անգամներ իր փառտարանը — Պ. Տանգալի օգնականներէն մին — խօսեցաւ իրեն, բայց նու գրուիր օրերեց միայն և ոչնչ բաւ:

Ասենալպիրը դատավճիռը կարդաց՝ ապա դատաւորը խօսեցաւ: —

— Ասեամի առջև հանուած բանտարկեալ, ուրիշ ել: Ի՞նչ է անունդ, տարիքի և զբաղումդ:

Սնպատասախնի մնալով՝ դատաւորը կրկնեց: —

— Ի՞նչ է անունդ: Անունդ կը հարցընեմ:

Թանձր ու գանդաղ ձայն մը մթմթմթաց: —

Պօտրիւ Տէղիրէ:

Զարմացումի մրմունջ մը գրաւեց ամբողջ դատարանը: Ստկայն դատաւորը յորեց: —

— Պօտրիւ Տէղիրէ: Ահա՛ քեղի ուրիշ կեզմանուն մին ալ: Լու, բոս որում զուն մինչե հիմա երկոտասանեակ մը անուններ կրած ես, որնք անկառիկած այնքան անիբական են որքան միւսները, մենք քեզ հոս պիտի կոչենք Արտէն կիւրէն, անուն մը որով ձանցուած ես՝ առնասարակ:

Դատաւորը ակնարկելով իր նօթերուն յարեց.

— Քանդի հոտկառակ անհնէն խիստ գնտուառեներու, քու անցեալ պատմութիւնզ կը մնայ անծանօթ: Քու դատղեկական է ոժիրի տարեգրութիւնց մէջ: Մենք չենք գիտեր թէ ով ես դու, ուրիէ եկար, ի՞նչ է քու ծնունդդ ու դատարակութիւնդ — այս բոլորը դադանիք մը մնացած են: Երեք տարի առաջ դուն մեր մէջ երեւցար Արտէն կիւրէն անունով, ի հանդէս բերելով զարմանալի բաղադրութիւնը իմացականութեան ու ապականութեան, անլարոյութեան ու վեհանձութեան: Մեր ծանօթութիւնը քու այն կեանքին զոր տարած ես այդ թուականէն առաջ տարածման կամ բարեգծուածային: Կրնայ ըլլալ որ Ռոսթու անու-

Տիքունի գործակցեցաւ ուրիշ մէկը չէր բայց՝ եթէ Արսէն կիւրէն: Հաւանական է որ Արսէն կիւրէն է այն Ռոտու ու առանզը որ, վեց տարիներ առաջ, աշխատեցաւ Տօքթ. Աղթիէի աշխատանոցին մէջ և որ յաճախ հիւցում առթեց տօքթօրին, չնորհիւ իր մասրէաբանական հայեցողութիւններուն, հանձարեկ լինելուն և մորթային հիւանդաթիւններուն, մէջ իր կատարած փորձերու յանդզութեան: Հաւանական է նաև որ Արսէն կիւրէն էր որ Բարիկ ներմուծեց ճարօնական ժիրու միթսիւ արուեստը: Մենք պատճառ ունինք հաւատալու թէ Արսէն կիւրէն էր հեծանիւի այն վարպետ քանզը որ շահեցաւ ցուցահանդէսի մեծ մրցանակը, ասար քչողը որ շահեցաւ ցուցահանդէսի մեծ մրցանակը: Հազար ֆրանք և որու մասին բան մը չըսուեցաւ վերջէն: Կրնայ ըլլալ որ Արսէն կիւրէն էր այն անձը որ լուսացոյցի մը միջոցաւ այնքան բազմամ կեանքիր ազատեց զթութեան միջոցաւ ատեն, և նոյն ատեն անսնց զրապահներէն բան զուցաւ:

Դատաւորը վայրկեան մը դադար տռաւ, ապա շարունակեց:

— Ահա այսպէս անցած է այն շրջանը յորում գուն պատրաստած ես ինքիննքդ՝ մղելու համար բնկերութեան պատրաստած ես ապայքարը զոր կը մղես այդ թուականէն ի վեր զէմ այն որայքարը զոր կը մղես այդ թուականէն ի վեր մէթոսիկ աշակերտութիւն մը, որով դուն գարզացուած ես քու զորութիւնդ, կորովդ և ճարպիկութիւնդ՝ մինչե ամենքու զորութիւնդ, կորովդ և ճարպիկութիւնդ՝ մինչե ամենարածր ստորիձանը որ կորելի էր հասնիլ: Կ'ընդունիս այս իրովութիւններու ծշութիւնը:

Դատաւորին խօսած պահուն բանարկեալը ուրիշ վրայ կեցած էր, բնգինք հաւասարակշռելով նախ մէկ ուրիշ կրայ, ուսերը ծոսծ և բաղտկները անշարժ: Ամենէն զօդքայ, ուսերը ծոսծ և բաղտկները անշարժ: Ամենա բարակ լոյսի տակ կորելի էր նշմարեկ անը ծայր առաջան մինարեսիւնը, եթերացած այտերը, դուրս ցցուած այտի ուկալիները, հողի գոյն անեցող զէմքը որ բծաւորուած էր կարմիր կետերով և որ շրջանակուած էր կոչտ ու տարարդած մօրուքով: Բանակ կեանքիր զինք ծերացուցած ու խամրած էր: Անիկա կորոնցուցած էր այն երիասարդական զիմագիծը և չփեղ կերպարանքը որմնք լրազիրներու մէջ զիմագիծը և առաջ կերպարանքը ու կերպարանքը ու կերպարանքը ու կերպարանքը էին յաճախ:

Կարծես թէ անիկա չէր լսած դատաւորին հարցամը:

Դատաւորը երկու անգամ կրկնեց զայն։ Ասոր վրայ բանտարկեալը վեր բարձրացուց իր աչքերը, կարծես բան մը մտածելով, և ապա յաւսահատական ճիգով մը մրմիջեց։

— Պատրիւ Տէղբրէ։

— Ես չեմ հասկնար քու ինքնապաշտպանութեանդ այս հղանակը, Արսէն Լիւրէն։ Եթէ կը փափաքիս քու ո՞վիճեարուկ պատասխանառութիւնն իսոյս առաջ յիմարութեան փաստին վրայ, կրնաս ինքինքդ պաշտպանել այդ կերպով։ Բայց ես պիտի չարունակեմ դատավարութիւնը և կարեւուրութիւնն պիտի չընծայեմ քու գառանցանքներուդ։

Դատաւորը երկարօրէն թուեց այն գանգամն գոզութիւնները. զրամաշորթութիւնները և գեղծարարութիւնները՝ սրոնցմով ամբասանուած էր Արսէն Լիւրէն։ Պահնդմէջ դատաւորը հարցու փորձեց բանտարկեալը. բայց անկիա իսկենդաց և կամ լուս մնաց։ Վկաներու քննութիւնը սկսաւ։ Տրուած վկայութեանց մէկ մասը ոչինչ էր, մէկ մասը աւելի կարեւուր կը թուէր, բայց ամէնուն մէջէն հակասութիւններու չպիմայ մը կ'երկարէր։ Յոզնեցուցիչ անառութիւնը պիտօնարած էր ամրագջ դատավարութիւնը, մինչեւ որ գաղտնի ստիլիստն կանիմառ կանչուեցաւ վկայութեան համար։ Ասոր վրայ դատավարութեան հետաքրքրաշարժ մասը սկսաւ։

Սկիզբէն խակ վէթէրան գաղանի ստիլիստն վարուելու կերպը զարմանալի և անհասկնալի թուեցաւ ամէնուն։ Անիշխա ջգագրգուռած էր և անհանգիստ։ Մէկէ, աւելի անգամներ բանտարկեալին նայեցաւ ակներւ տարակոյսով և մտահոգութեամբ։ Ապա ձեռքը հանգչեցնելով իր առջեսի վաճառկամանին վրայ, կանիմառ պատմեց այն գէպֆերը որոնց մէջ մաս ունեցած էր ինքը, մէջն ըլլալով Եւրոպայէն մինչեւ Ամերիկա ըրած իր հետապնդութիւնը։ Հանդիսականները անգաղօրէն ունկնդրեցին կանիմառի, ըստ որում Արսէն Լիւրէնի ձերբակալութիւլ կանիմառի կողմէ։ Հանրածանօթ դարձած էր լրագիրներու տեղեկագրութեանց շնորհւ։ Իր վկայութիւնը վերջացնելու առեն, Արսէն Լիւրէնի հետ իր ունեցած խօսակցութիւններուն ակնարկելէ յեռոյ, կանիմառ կանգ առաւ երկու անգամ, շփոթահար և անվճռակամ։ Յայտնի էր մարքին մէջ մտածում մը կար գոր յայտնելէ կը վախնար։ Դատաւորը կարեկից շեշտով մը ըստ.

— Եթէ հիւանդ ես կինաս միկնիլ հիմայ։

Կանիմառ կանգ առաւ, սուր սուր նայեցաւ բանտարկեալին և ըստ։

— Խնաղեմ թուլ տուէք ինծի որ բանտարկեալը քննեմ աւելի մօտէն։ Խորհրդաւոր բան մը կայ զոր պարտաւոր եմ լուծել։

Այսպէս կանիմառ մօտեցաւ ամբաստանեալին, ուշադրութեամբ քննեց զայն վայրկեաններով, ապա վերադառնութեամբ պատին և հանդիսաւոր շեշտով մը ըստ։

— Երգումով կը յայտարարիմ որ իմ առջեւս գտնուազ բանտարկեալը Արսէն Լիւրէն չէ։

Խորունկ լուութիւն մը յաջորդեց այս յայտարարութեան։ Դատաւորը, վայրկեան մը շմորած, բացագանձեց։

— Ա՛, ի՞նչ ըսել կուզես։ Պարապ խօսք է ըստած։

Կանիմառ չարունակեց։

— Առաջին ահսութեամբ տեսակ մը նմանութիւն կը տեսնուի, բայց եթէ խնամքով քննէք քիթը, բերանը, մազզը, մորթին զոյնը, պիտի սեմնէք թէ Արսէն Լիւրէն չէ այս մարդը։ Եւ հապա աչքերը։ Միթէ Արսէն Լիւրէն այդ ալքունիփկ աչքերն ունէր։

— Կեցիր, կեցիր։ Ի՞նչ ըսել կուզես։ Ի՞նչ, ըսել կ'ուզես թէ սիսալ մարդն է որ կը գատենք հոս։

— Իմ կարծիքավու այդպէս է իրողութիւնը։ Արսէն Լիւրէն կերպով մը ճարտարաւորեր է այս խեղճ արարածը իր տեղը գնել, եթէ անիկա կամաւոր մեղսակից մը չէ։

Դատավարութեան այս ողբերգական ելքը խնդար և յուզում պատճառեց հանդիսատեսներուն։ Դատաւորը կախակայեց դատավարութիւնը և իր քով կանչել տուաւ։ Մ. Պուդիէն, բանտապահը, և պահակները, բանտին պաշտօնեաները։

Երբ դատավարութիւնը վերսկառաւ, Պ. Պուդիէ և բանտապահը քննեցին ամբաստանեալը ու յայտարարեցին թէ այս բանտարկեալին և Արսէն Լիւրէնի միջև միայն թեթև նմանութիւն մը կայ։

— Լա՛ւ, ուրեմն, բացագանձեց դատաւորը, ո՞վ է այս մարդը։ Աւրկէ կուզայ։ Ինչո՞ւ բանտ դրուեր է։

Բանտապահներէն երկուքն ալ ատեան կանչուեցան և

երկուքը մէկ յայտարարեցին թէ բանտարկեալը Արսէն Լիւրէն է : Դատաւորը անգամ մը ևս հարցուց փախտալով .

Բայց բանտարկաներէն մէկը ըստ .

— Այս՝ այս՝ կը կարծեմ թէ առ մարդը Արսէն Լիւրէն է :

— Ի՞նչ, գոչեց գատաւորը, անհամբեր : Կը կարծե՞ս թէ Արսէն Լիւրէն է : Ի՞նչ ըսել կուզես այլպէս :

— Լա՛ւ, բանտարկեալը շատ քիչ անգամ տեսայ : Ի՞նչ հակողաթեանս յանձնուեցաւ իրիկունք, և երկու ամիսէ ի վեր հագիւ թէ տեղէն շարժեցաւ . միշտ իր անկողնին վրայ պառկած, և երեսը պատին դարձուցած :

Այդ երկու ամիսներէն առաջ զինք երբէք տեսած չե՞ս :

— Այդ թուականէն առաջ անիկա բանտարկուած էր բանտին ուրիշ մէկ մասին մէջ : 24 թիւ խցիկին մէջը չէր : Բանտարկեալը ընդմիջեց և ըստ .

— Զինք ուրիշ խցիկ մը զրինք իր փախտասի փորձէն ետքը :

— Բայց, պարսն, զննէ զուք տեսա՞ք զայն, այդ երկու ամսուան ընթացքին :

— Զայն տեսնելու ո և է առիթ չաւնէի : Անիկա միշտ հանդարտիկ և կանոնապահ էր :

— Եւ այս բանտարկեալը Արսէն Լիւրէն չէ, չը :

— Ոչ :

— Ապա, ուրեմն, ո՞վ է ան :

— Ես չեմ գիտեր :

— Ուրեմն մեր առջեւը անինք մարդ մը որ երկու ամիս առաջ Արսէն Լիւրէնի տեղ բանտ դրուած է : Ի՞նչպէս կը բացատրես այս եղելութիւնը :

— Չեմ կրնար :

Բացարձակ յուսահասութեան մատնուած, գատաւորք ամբատանեալին դառնալով, իսուեցաւ հաշտարար շեշտով մը :

— Բանտարկեալ, կրնա՞ս ըսել ինձի թէ ինչպէս և որ թուականէն ի վեր լա Անթէի բանտին մէջ բանտարկուած ես :

Դատաւորին զրաւիչ կերպը նպատակ ունէր փարտահաւութիւն և արթացնելու ամբատանեալին

հասկցողաթիւնը : Բանտարկեալը չանաց պատասխանել : Ապա, վարպետ և մեղմ հարցութիւններու չնորհիւ, անիկա յաջողեցաւ քանի մը նախարարութիւններ շաբայարել, որոնց մէջէն հետեւեալ տեղեկութիւնը կարելի է քաղել : Երկու ամիս առաջ անիկա Տեփօ տարուած և հարցաֆնուելէ ետքը ազատ արձակուած էր : Իրին ազատ մարդ մը չէնքին զուրս ելած պահուն, անիկա ձերպակալուած էր երկու պահակներէ երած առաջարկուած էր բանտիկա ի վեր անիկաթիւն և դրուած էր բանտի կառքին մէջ : Անիկ ի վեր անիկաթիւն և դրուած էր բանտի կառքին մէջ բանտարկուած էր մնայ : Գոյն էր իր բանտիւն մէջ բանտարկուած էր մնչեւ որ այդ պատմուած բաները քննուին և տաւ կը քննարկեալի վիճակէն, առաս ուտելիքը ունէր և տաւ կը քննարկեալի վիճակէն, առաս ուտելիքը ունէր ո և է բանտի գէմ :

Այս բարորը հաւանական իւուեցաւ և հանդիսատէներու յուզման ու ինդուքներուն մէջ գատաւորքը կախակայեց դաշտավարութիւննը մինչեւ որ այդ պատմուած բաները քննուին և սուսպարին :

Բանտի արձանագրութեանց քննութենէն յետոյ հետեւ եալ հրողաթիւններն հաստատուեցան անմիջապէս : Աւթիք եալ հրողաթիւններ առաջ Պարփիւ Տէղիրէ անունով մարդ մը քննարկաթիւններ առաջ Տէփի մէջ : Հետեւեալ օրը ազատ արձակուած էր, ցեր Տէփի մէջ : Հետեւեալ օրը ազատ արձակուած էր, և Տէփին ձգած էր կէսորէ ետք ժամը երկուքին : Նոյն օրը ժամը երկուքին, Արսէն Լիւրէն ալ ձգած էր Տէփին բանտի կառքի մը մէջ, վիերջին անգամ մըն ալ քննակէ յետոյ :

Բանտարկաները սիմէլ մը զործեր էին արդեօք : Արդեօք խարսելով անոնց նամանութենէն սիստմամբ այս մարդը Արսէն Լիւրէնի տեղ բանտ դրած էին :

Աւրիշ հարցում մըն ալ կուզար մտքերնուն : — Արդեօք այս զործը առաջաց կարգադրուած էր : Այդ պարագային Պարփին մեղսակից մը ըլլալու է և ինքզինք ձերպակալել ըլլալու է Լիւրէնին տեղը բանտարկուելու բացատրուած ըլլալու է Բայց այսպիսի անհաւանական դիպուածյայտ դիմումով : Բայց այսպիսի անհաւանական դիպուածյայտներու արգելունք եղան ծրագիր մը որպի՞սի հրաշքով յաջողութեամբ պատկուած էր :

Պարփիւ Տէղիրէ յանձնուեցաւ մարդաբանական պաշտօնատան քննութեան անոր պէս բան մը երբէք տեսած չէին : Ատկայն դիւրութեամբ ձեռք բերին անոր մնցեալ պատմուածիւնները : Անիկա ձանչցուած էր Դուրպալուագի, Անիկէրի և թիւնը :

Երլալուախ մէջ : Մուրալով կապրէր և կը քնանար Թէրնի պատուարին մօս հին հանդերձներ հաւաքող մարդու մը խրճիթին մէջ : Անկէ անհետացեր էր տարի մը առաջ :

Սրդեօք Արսէն Լիւրէն զայն իսափած էր : Առ այդ ու ի փաստ չկար : Եւ եթէ այդ իրողութիւն խակ ըլլար, ատիկա ու է կերպով լոյս չէր ձգեր բանտարկեալին փախուստին վրայ : Անոր փախուստը գաղանիք մը կը մնար : Զը կար մէկ համարկ տեսութիւն մը որ գոհացուցիչ էր, թէե յառաջ կը բերուէն քսան տեսութիւններ բացարելու . համար Լիւրէնի փախուստը : Սակայն, տարակայ չկար որ Լիւրէն փախուծ էր, փախուստ մը որ անըմբոննելի էր, զզայցացանց էր որու մէջ թէ օրէնքի պաշտօնեամները և թէ հանրութիւնը՝ կրանային նշմարել խնամքով պատրաստուած ծրագիր մը, պարագաներու յաջորդութիւն մը հրաշտիօրէն օղակաւորուած : Եւ որոնց ելքը կատարելապէս կարդարացնէր Արսէն Լիւրէնի ինքնավտահ գոհակութիւնը .— «Ես ներկայ պիտի չըլլամ իմ դատավարութեան» :

Ամիս մը տեւող համբերատար խողարկութիւնէն ետքը հանելուկը մնաց անլոյծ : Պօտրիւ կոչուած թշուառականը անպայման ժամանակի համար բանտի մէջ չէր կրնար պահուիլ և զայն ատեանի խոջև հանել ծիծաղելի պիտի ըլլար : Այս պատճառուած զայն աղաստ արձակեցին : Բայց Ապահովութեան պետք որոշեց զայն հսկողութեան տակ պահել : Բոռ իր կարծիքին, ոչ մեղսակցութիւն կար և ոչ դիպուած : Պօտրիւ գործիք մըն էր որու վրայ Արսէն Լիւրէն խաղցած էր իր խաղը արտօնակարգ ձարպիկութեամբ : Երբ Պօտրիւ աղաստ արձակուէր միջոց մը պիտի ըլլար Արսէն Լիւրէնը զանելու և կամ անոր մեղսակիցները ձեռք բերելու : Երկու քննիչները, Ֆոլանփան և Տիօչի, կարգուած էին կանիմասին օգնելու :

Յունվարի մշուշալատ առուուտ մը, բանտի դանեցը բացուեցան և Պօտրիւ Տէղէրէ դուրս ելաւ իրքն աղաստ մարդ մը : Նախ և առաջ, անիկա, կարծես չափաղանցօրէն շփոթութեան մատուուած էր և սթափած էր նման մարդու մը որ ստոյգ գաղափար մը չունէր թէ ուր կ'երթար : Անվկա զնաց Տը Լա Սանթէ և Սէն Ժադ փողոցի ուղղութեամբ : Ապա կանգ առաւ հին հանդերձներ ձախող մարդու մը խա-

նութին առջեւը, հանեց իր կարծաղդեսար և բաճկոնը . ծախսց իր բաճկոնը ի փոխարէն քանի մը ոռւի . ապա կրկին հազաւ իր կարծաղդեսար, շարունակեց իր ուղին : Անցաւ Սէնը : Շաթրլէի վրայ մօտէն օմիւսպիւո մը անցաւ : Փափաքցաւ մէջը մտնել բայց տեղ չը կար : Տամսառուն խորհուրդ տուաւ իրեն որ թիւ մը ապահովէ կանիմաւ, ասոր վրայ անիկա սպատման սրանը մտաւ :

Կանիմաւ իր երկու օղնականները կանչեց, և, առանց վերցնելու իր աչքերը սպասման սրահէն ըստ անոնց .

— Կառք մը կեցուցէք . . . ոչ երկու հատ : Աւելի լուսպիտի ըլլայ : Ես ձեր մէկուն հետ պիտի երթամ, և պիտի հետապնդեմ այս մարդը :

Օգնականները հնագանդեցան : Պօտրիւ դուրս չելու : Կանիմաւ մտաւ սպասման սրահը : Մարդ չը կար :

— Ես որքան յիմար եմ, մրմնջեց կանիմաւ : — Մորցայ թէ ուրիշ դուռ մըն ալ կայ :

Ներքին սրբանցք մը կար որ կ'երկարաձգուէր սպասման սրահէն դէպի Սէն Մաթէն փողոցը : Կանիմաւ դուրս ելաւ հոնկէ և ճիշդ ատենին հասաւ տեսնելու . համար Պօտրիւն, որ նստած էր Պաթինեոլ—Փարտէն Տէ Փլանթ օմիւսպիտին վրայ և որ կը գառնար Բիվոլի փողոցին անկիւնը : Կանիմաւ վաղեց և օմիւսպիւր բռնեց : Բայց իր երկաւ օգնականները կորսուած էին : Ուստի միս մինակ պէտք էր հետապնդել : Բորկութեան մէջ կը միտէր այդ մարդուն օձիքը բռնել առանց այլ և այլի : Արդեօք կանիմամտածումով և հնարագիւտ խորամանկութեամբ չէր որ այդ բթամիս սեպուած մարդը դինք բամնած էր իր օգնականներէն :

Կանիմաւ Պօտրիւի վրայ յառեց իր աչքերը : Վերջինը քնացեր էր սեղանին վրայ, զլուխը մէկ կողմէն միւսը դարձնելով, բերանը կիսաբաց, և իր բիծ բիծ սեւցած գէմքին վրայ ցոյց տալով տիմարութեան անհաւատալի երեւոյթ մը : Ոչ, այսպիսի մարդ կարու չէր խարեի ծերուկ կանիմասը : Բախտի մէկ դիպուածով էր, որ պատահեր էր կ'անիմաւի իր օգնականներէն բաժնուելու պարագան : Գոնէ այսպէս կը կարծէր կանիմաւ :

Կալըրի .— Լաֆայէթի վրայ մարդը օմիւսպիւէն վարցակեց և նստաւ Տը Լա Միւէլլի թրամուէլի վրայ, որ Հա-

ւրուման ծառաւզիէն և վիքթօր Հիւկօ պրլստայէն կ'անցնէր : Պօտրիւ կառքէն գուրս եղաւ . կա նիւեթ կայարանին վրայ , և անտարբեր հովով մը , քալեց դէպի Պուա Տը Պուլոներ :

Անիկա կը յածէր մէկ ճամբայէն դէպի մըւսը և երբեմն ալ ես կը դառնար իր ճամբայէն : Ո եւ է մասնաւոր նպատակ ունէր : Ժամէկ մը ետքը կարծես թէ Պօտրիւ յոդնութենէն պիտի մարէր , ուստի նստարան մը տնհնելով , նստաւ : Այդ վայրը , ոչ շատ հեռու Օթէոյլէն , ծառերու մէջ ծածկուած լակի մը ծայրը , բացարձակսպէս ամայի էր : Կէս ժամ անցնելէն յետոյ Կանիմառ անհամբեր եղաւ և որոշեց խօսիւ Պօտրիւին : Մօտեցաւ և նստաւ անոր քովիկը , սիկարէթ մը վառեց , և իր գաւաղանին ծայրով սպակելներ դէեց աւալին վրայ և բառ :

— Ազուո՛ր օր մըն է :

Աչ մէկ պատասխան : Բայց յանկարծ մարդը քահ քահ ինդաց , երջանիկ , զուարթագին ինդուք մը , ինքնարուզի և անդիմաղրելի : Կարծես թէ Կանիմառի մազերը փուշ փուշ եղան , սարսափէն ու զարմացաւմէն : Այդ նոյն ինդուքն , նոյն դժոխային ծիծաղն էր , որ այնքան ծանօթ էր Կանիմառի :

Յանկարծական շարժումով մը , Կանիմառ օձիքը բանեց Պօտրիի և նայեցաւ անոր երեսը սուր և թափանցող նայուածքով մը : Եւ հասկցաւ թէ զիմացի մարդը Պօտրիւ շէր : Անտարակոյս Պօտրիւ էր այդ մարդը , բայց նոյն ատեն իր դէմը կը գտնէր , բուն մարդը այսինքն Լիւրէնը : Կանիմառ գառա վառվառն կեանքը Պօտրիւի աչքերուն մէջ , իր մըտքով լեցուց անոր երիթացած այտերը , տեսաւ անոր իրական միութ թոյլ մորթին ներքե , իրական բերանը այն ծամածուռ խորշամներու ներքե որոնք կը տղեզնէն իր բերանը . Լիւրէնինն էին , և մասնաւորապէս անոր սուր , վառվուն , հեղնական արտայայտութիւնը , այնքան պայծառ , այնքան երիթառութական :

— Արուէն Լիւրէն , Արուէն Լիւրէն մըթմըթաց անիկա :

Յանկարծ գայրոյթի նոպայէ մը բոնուած՝ Կանիմառ Արուէն Լիւրէնի կոկորդը սեղմեց և ջանաց վայն չթողուլ : Հակառակ յմտուն տարու տարէց մարդ լինելուն անիկա տականին արտաքոյ կարդի ոյժ ունէր , մինչդեռ Արուէն Լիւրէն

բառ երեւայթին տկար վիճակ մը կը ներկայացնէր : Յայց անոնց մաքաւումը կարծ տեւեց : Արուէն Լիւրէն միայն թեթև շարժում մը ըրաւ և անմիջապէս որ յարձակում մը գործեց , կանիմառ թողուց իր օձիքը : Անոր աջ թեւր վար ինկաւ անշարժ ու անօգուտ :

— Եթէ ձիու ձիթսուփ զասեր առած ըլլայիր Տէղ'Օրփէվրը քարափին վրայ , բոսւ Լիւրէն , պիտի զիմնայիր թէ այդ հարուածը իւսի շիկի կը կոչուի ձարսներէն լիզուով , եթէ երկրորդ հարուած մըն ալ տուած ըլլայիր , թեւդ սիտի կատրէր և ատիկա քիզի լաւ դաս մը պիտի ըլլար : Կը զարմանամ թէ , զուն իրոհ իմ հին բարեկամն , զոր ես կը յարդեմ և որուն առջե ես կամաւոր կերպով ցուցադրած եմ իմ անձանաչելի գաղտնիքներու , այսպէս չարաչար պիտի զործածէր իմ վասահութիւն , սաստիկ յարձակում գործելով վրաս : Անարժան է այդ վարմունքը : Ահ : Ի՞նչ է ինդիքը հիմայ :

Կանիմառ չպատասխանեց : Կանիմառ ինքփինք պատասխանառ կը համարէր Արուէն Լիւրէնի այս փախուատին համար : Զէ որ ինքը իր բարձ զգայացունց վկայութեամբ՝ դառարանը սուածնարդած էր այս լուրջ սիսալին : Արուէն Լիւրէնի փախուատը Կանիմառի պաշտօնավարութեան փառաւոր ընթացքին վրայ կախուած մութ ամպ մըն էր : Արցունքի շիթ մը սահնեցաւ իր այտերէն իր գորչադոյն պիտսերուն վրայ ,

— Ահ , Ասաւած իմ : Կանիմառ սիրտիդ մի մեծցներ այս բանը : Եթէ զուն չտագիր այդ վկայութիւնը , ես այսպէս կը կարգադրէի որ ուրիշ մէկը լսէր այդ վկայութիւնը : Զէի կրնար թայլ տալ որ խեղճ Պօտրիւ Տէղիքը գատապարատէր :

— Ուրեմն , մրմռաց Կանիմառ , զուն էրիր Պօտրիւ Տէղիքէն , ատեանին մէջ : Եւ հիմայ հոս նոյն մարդն է որ կը գանուի առջեւս :

— Այո՛ , ես եմ , միշտ ես , մի միայն ես :

— Կա՞րելի է այդ բանը :

— Ո՞չ , այդ կախարդի մը գործը չէ : Մի միայն արշինքն է , ինչպէս գատաւորը լիչեց գատապարութեան ընթացքին , երկուառնեակ տարիներու աշակերտութեան , որով մարդ կարող կը դառնայ յաղթահարուիլ կեանքի ամէն մէկ խոչնոտէ :

— Բայց դէմքդ, աչքե՞րդ:

— Կանիմա՛ռ, հիմա, կրնաս հասկնալ, որ եթէ ևս տասնըութը ամիս Տոքժոր Ալթիէի քովը աշխատեցայ, հիւնդանոսցին մէջ, այդ նեղութիւնը յանձն չառի սոոկ գործի սիրոյն համար: Ես մտածեցի թէ, այն մարդը որ օրին մէկը Սրբէն կրտէն կոչուելու պատիւին պիտի արժանանար, գերծ պէտք է ըլլայ այն օրէնքներէն որոնք կը կառավարեն դէմքի և կերպարանքի պայմանները: Կերպարանք: Ոյզ կրնայ փափոխութէ երբոր ուզես, Զօր օրինակ, եթէ մորթիդ տակը քշիկ մը խայծղանա ձարպ (փարաֆին) ներարկես, կրնաս ու ուեցնել մորթիդ այն մասը զոր կ'ուզես: Փիյրօկալլիք թթուառը մորթիդ գոյնը Հսդիկներու գոյնին կը փոխարկէ: «Մէջ լանտին»ի հոյզը մարմինդ կրնայ զարդարել ամենազեղեցիկ ուռուցներով և այսուցներով: Քիմիական ուրիշ բազաղրութիւն մը կազդէ մօրուքի և մազի աճումին վրայ: Ուրիշ բաղադրութիւն մը կը փոխէ ձայնի շեշտը: Աւելցուք այս ամէնուն վրայ երկու ամիս տեւող ծոմապահութիւն խցիկի մը մէջ, հազար անդամէ աւելի կրկնուած մարդանքներ՝ կարողացնելու համար զիս դէմքս ծամածուելու, զլուխս տեսուկ մը հակեալ զիճակի մէջ պահելու և կունակս ու ուսերս ծոհելու: Ապա հինգ կաթիլ թմբեցուցիչ դեղ (աթօվին) աչքերու մէջ՝ վայրագ և դաժմն երեւոյթ մը տալու համար անոնց: ահա այս կերպով գործը կը յաջողի:

— Չեմ հասկնար թէ ինչ կերպով խարեցիր բանտի պահակները, վրայ բերաւ Կանիմար:

— Փոփոխութիւնը օրըստօրէտկան էր: Դիմայեղումը այնքան աստիճանական էր որ չը կրցան զանազանել:

— Հապա ո՞վ էր Պօտրիւ Տէզիրէն և ո՞ւրկէ դատար զայն:

— Պօտրիւ գոյութիւն ունի: Անդկա խեղճ ու անվնաս արարած մըն էր որուն հանդիպեցայ անցեալ տարի և յիշաւի ինծի կը նմանի մի քիչ: Մտածելով թէ օրին մէկը հաւանօրէն կը ձերբակալուիմ, ձեռք տոի Պօտրիւն և ուսումնասիրեցի այն կէտեղը ուր կը տարրերինք իրարմէ, որպէս զի այզու կարող ըլլամ մէջտեղէն փերցնել դէմքի տարրերութիւնները և կատարելապէս նմանիլ անոր: Բարեկամներս պատճառ եւ զան որ Պօտրիւ Տէփօն մնայ զիշերը և ձգէ հնատեղը ձիշտ այն ժամանուն երբ ես կը ձգէի Տէփօն, — զողաղիպութիւն

մը որ կիւրաւ կարգադրուեցաւ: Անշուշտ անհրաժեշտ էր որ անվիկա վար գրուէր Տէփօն որպէսզի ատով հասաւատուէր թէ այդպիսի մէկը գոյութիւն ունի: հակառակ պարագային ուսաթիկանութիւնը յիշենք պիտի փորձէր ուրիշ տեղ գտնել իմ ինքնութեանս լուծումը: Բայց այս ընտիր Պօտրիւն մէկտեղ նետելովս, անխուսափելի գարձուցի, որ ոստիկանները Պօտրիւն կառչին և փոխանակ իրենց տղիտութիւնը խոստվանելու՝ հաւասարն թէ, կերպով մը Պօտրիւն փոխուած էր Լիւրէնի հետ, թէև այդպիսի փոփոխութիւն մը ընելը մեծ գժուառութիւններով շրջապատուած էր:

— Այո, այո, անսուրակոյս ըստաւ Կանիմառ:

Եւ ապա, բացագանչեց Սրբէն Լիւրէն, ձեռքիս մէջ յաղթական քարտ մըն ալ ունէիր — անձկայրեաց հանրութիւն մը որ իմ փախտատիս կը սպասէր: Եւ ահա հոս է որ դուք ինկաք սիսալի մէջ, զուք և ուրիշներ, այն թատերախաղին մէջ, որ աեղի կունենար իմ և օրէնքի պաշտօնէից միջնեւ որուն զինն էր իմ աղատութիւնու: Եւ զուք ենթադրեցիք թէ ես մնամութեամբ ուռած էի և յաջողութիւններուն համար արբշիս՝ հանդիպատեսներէն ծափ խել կը ջանայի: Ես, Սրբէն Լիւրէն, այդ ակարտութեան զոն: Կարծի բան է: Ոչ, ոչ: Եւ զեռ քիչ առաջ Գանոռնի խընդրին մէջ զուն կ'ըսէիր — «Երբ Սրբէն Լիւրէն առնիքներէն կը պրայ թէ պիտի փախչի անշուշտ նպատակ մը ունի»: Բայց, թշուառական, պէտք է հասկնաս թէ փախչելու համար ես պէտք էր որ կանխաւ առեղծէի հանրային կարծիք մը, զօրաւոր հաւատար մը և բացարձակ համոզում մը, որ իրավէս պիտի փախչիմ, իրականութիւն մը այնչափ պայծառ որչափ արեւը: Եւ իրաւամբ ես ստեղծեցի այդ հաւատար թէ Սրբէն Լիւրէն պիտի փախչէր և ներկայ պիտի չըլլար իր դաւագարսութեան: Եւ երբ զուն քու վկայութիւնդ տալով ըսիր թէ «այդ մարդը Սրբէն Լիւրէն չէ» ամէն մարդու միաբը պատրաստուած էր հաւատալու քու վկայութեան: Եթէ միայն մէկ մարդ տարակուածէր, եթէ ու իցէ մէկը ընէր այս պարզ դիտալութիւնը — զիցուք թէ այս մարդը Սրբէն Լիւրէն է, ահա այդ բողէին իմ դասա կը կորուէր: Եթէ ու ի է մէկը ուշի ուշով քննելը իմ զիմալիքն, առանց այն գաղափարով տոգորուած ըլլալու թէ ինդրոյ առարկայ անձը

Արտէն Լիւրէն չէ, և եթէ ո և է մէկը զիս քննելու մօտենար այն գաղափարով թէ հաւանաբար Արտէն Լիւրէն է քննող անձը, առա այդ պարագային, հակառակ ի՞մ բոլոր նախազգուշութիւններուս, զիս պիտի ճանչնայիք: Բայց ես վախ չունեի: Տրամաբանօրէն հոգեբանօրէն ոչ ոք կրնար տածել այն գաղափարը թէ Պօորիւ Տէղիրէն Արտէն Լիւրէն կրնար ըլլալ:

Արտէն Լիւրէն սեղմեց Կանիմառի ձեւքը:

— Կանիմառ, հիմայ խնատովանէ թէ Տը Լա Աանթէ բանաբն մէջ մեր ունեցած խօսակցութենէն ետքը, Չորեքշարթի օրը, դուն զիս ակնկալեցիր քու տունդ, ժամը չորսին, ձիչդ ինչպէս ես բուծ էի քեզի:

— Հապա բանտի կա՞ռքդ, հարցուց Կանիմառ խուսափողական պատասխանով մը:

— Ասիկա պլրծ մըն էր: Բարեկամներէս մէկ քանին այդ հին ու մըն կառքը գտած էին և փափաքած էին փորձ մը լինել: Բայց ես անզործնական նկատեցի զայդ, առանց կարգ մը անսովոր պարագաներու զուգագիտութեան: Աակարին և այնպէս, օգտակար սեպեցի զայն՝ այդ նախնական փախուստը ի գլուխ հանելու համար և ատոր լուրը ի սփռու աշխարհի տարածելու նպատակու: Փախուստի ծրագիր մը, որ պատրաստուած էր մեծ յոնդզնութեամբ, և թէպէտ լրիւ չէր գործադրուած, առով մէկտեղ՝ իրականութեան դրազ մը դրաւ այն բուն փախուստին վրայ որ յաջորդեց տուածիւն: Քանզի ժողովուրդը կը հաւասար թէ երկրորդ փախուստ անդրէալ ի գլուխ պիտի հանուի:

— Այնպէս որ սիկարը...

— ոյտու մէջ ես՝ անձամբ պարպած էի, ինչպէս նաև զանակը:

— Հապա նամակները:

— Ես գրած էի զանոնք:

— Հապա խորհրդուած թէղթակիցը:

— Այդ տեսակ մէկը գոյութիւն չուներ:

Կանիմառ զիյրիեսն մը խորհրդաց, ապա ըստ:

— Երբ մարդաբանական պաշտօնատունը Պօորիւի պարագան կը քննէր, ինչո՞ւ արգեօք չը դիտեցաւ թէ Պարագան կը դիտափը Արտէն Լիւրէնի համաշափութիւնն աներ:

— Ի՞մ զիլսաչափս զոյտթիւն չունի:

— Յիրտա՞ի:

— Գոնէ, սխալ են այդ չափերը: Բաւական ուշագրութիւն գարձուցած եմ այդ խնդրին: Նախ՝ Պէրթիյօն սխալէմի դէմքի տեսաները նշանները ակատի կառնէ— և զուն վործով ահսար որ այդ նշանները անփոփոխելի չեն— բայց ահսար կը յաջորդէ զիլս չափը, մատերու, ականջի և այլն չափերը: Անսարակոյս այդ չափերը աւելի կամ պակաս անսխալ են:

— Բացարձակապէս:

— Ոչ, բայց անոնք ալ վրիպեցնելու համար դրամ պէտք է ծախուել: Ամերիկա մեկնելէ առաջ, մարդաբանական պաշտօնատան պաշտօնաներէն մին կաշառքով փոփոխեց ի՞մ չափերը: Այս պատճառու Պօորիւի չափերը Արտէն Լիւրէնի չափերուն հաւասար չեկան:

Կարծառեւ լրութենէ յետոյ, Կանիմառ հարցուց:

— Հիմայ ի՞նչ պիտի ընես ուրեմն:

— Հիմա, պատասխանեց Լիւրէն, ես պիտի վայելիեմ յաւագոյն ուակելիքները և խմելիքները և կամոց կամաց պիտի վերականգնեմ իմ առողջութիւնու վնաս չունի Պօորիւ մը կամ ուրիշ անձ մը ըլլալ ժամանակի մը համար, և փոխնել սխանաւորութիւնս չափելի մը փոխելու պէս, ուական մարդ չուազի կը ձանձրանայ այդ փափոխութենէն: Ես հիմարդ չուազի այն զգացումը ինչ որ ունեցած է իր սուսերը մայ ունիմ այն զգացումը ինչ որ ունեցած է իր սուսերը կորոնցնող մարդ մը, ուստի ուրախ պիտի ըլլամ կրկին Արտէն Լիւրէն ըլլալով:

Լիւրէն քանի մը վայրկեան քայլ չափեց Կանիմառի առջև, յետոյ կանգ առնելով ըստ:

— Աւրիշ ըսելիք ունի՞ս:

— Այո՛, կը փափաքիմ հառկնալ թէ փախուստիզ հետ կապուած խնդիրը իր ամբողջ ներկայութեամբ պիտի ներկայացնես հանրութեան: Ան սխալը զոր ես գործեցի...:

— Ի՞շ, ոչ ոք պիտի գիտնայ թէ ազատ արձակուող Արտէն Լիւրէն էր: Իմ գործիս առելի կուգայ ինքը զինքը խորհրդաւոր քողով մը ծածկել, ուստի պիտի թոյլ զինքը խորհրդաւոր քողով մը ծածկել, ուստի պիտի թոյլ րեմն, բնաւ մը վախնար, բան մը պիտի չըսեմ

ո և է մէկուն, Արդ մնաս բարով։ Այս իրիկուն ճաշի համար տառնէն գուրս պիտի երթամ։ Եւ հաղիւ թէ ժամանակ ունիմ հագուելու։

— Ես կը կարծէի թէ հանգչիլ կ'ուզէիր, ըստ Կանիմու։

— Ահ, մարդ ընկերութեան հանդէպ ալ պարտականութիններ ունի որոնցմէ չկրնար խոյս տալ։ Վազը պիտի հանգչիմ։

— Որո՞ւ հետ պիտի ճաշես այս իրիկուն։

— Բրիտանական դեսպանին հետ։

ԽՈՐՀՈՂԱԿՈՐ ՃԱՄԲՈՐԴԸ

Իրիկուն մը առաջ օթօմօպիլս Խուէն զրկած էի մեծ պաղստայէն։ Ես Խուէն պիտի երթայի երկաթուղիով՝ ճամշուս վրայ այցելելու կարդ մը բարեկամներ որոնք Սէնի եղերքը կը բնակին։

Փարփակ, երկաթուղիի ճամբայ ելլելէն քանի մը վայրկեան առաջ իմ խցիկս մտան եօթը տղամարդեր։ Անոնցմէ հինգը կը ծխէին։ Հակառակ որ ճամբորդութիւնը այդքան կարձատե էր, այս տեսակ մարդերու հետ ճամբորդել հածելի չթուեցար ինձի, մանաւանդ որ կառքը հին ճաշակով շինուած էր, և նրբանցք մը չունէր։ Վերաբկուս, լրագիրներս և ժամանակակացոյցս առի ծեռքս և ուզեցի առաստան գտնելու մէջ։

Հոն կը գտնուէր, տիկին մը, որ զիս տեսնելով՝ նեղուած ըլլալու շարժում մը ըրաւ, ինչ որ չը վրիպեցաւ ուշադրութենէս, և հակեցաւ մարդու մը ուղղութեամբ, որ սանդուղին վրայ կայնած էր և անկասկած այն կնոջ ամուսինն էր։ Մարդը աչքովը զիս քննեց վերէն վար, և ականայայնի էր որ իմ երեւոյթու տհաճելի չթուեցաւ իրեն, քանզի անիկա ժշգացաւ իր կնոջ խօսած պահուն, ինչպէս մէկը՝ որ կը խրախուսէ ուրսափահանար մանուկ մը։ Տիկինն ալ ժպանեցաւ և բարեկամական նայուածք մը արձակեց վրասւ կարծես այլևս հառկցած էր թէ ես մին էի այն կիսամեծար մարդերէն որոնց հետ կին մը կրնար առանց երկիւղի երկու

ժամ փակուած մնալ վեց քառակուսի ոտք մնտուկի մը մէջ։ Տիկինը ամուսինը ըստ։

— Ես կարեւոր ժամանդրութիւն մը ունիմ սիրելիս և չեմ կրնար աւելի երկար սպասել։ Ատիէօ։ Կաթողին համբոյրով մը ամուսինը մեկնեցաւ։ Կինը քանի մը համբոյրներ տեղաց անոր ետեւէն և թաշկինակը ծածանեց։ Առլիչը սուլեց ու կառախումբը չարժեցաւ։

Ճիշդ նոյն պահուն, և պահակներու բողոքին հակառակ գուռը բացուեցաւ ու մարդ մը խուժելով խցիկին մէջ մտաւ։ Ռւղեկիցս, որ սաքի ելած էր ու իր պայուասակը կը շակուատէր, սարսափի ծիչ մը արձակեց և աթոռի մը վրայ ինչաւ։ Ես վախկոս չեմ։ Հեռու ինձմէ։ բայց կը խոստովանիմ թէ վերջին բոպէին պատահանող այս կարդի խուժումները միշտ մտահոգիչ են։ Ատանք կառկած ներշնչող և անբնական բնոյթ մը ունին։

Սակայն, ներս մանող մարդուն տեսոքը մնծապէս փոխեց այն աննպաստ տպաւորութիւնը զոր գործեր էր մեր վրայ իր խուժումով ներս մանելը։ Անիկա կանոնաւոր և փառաւոր կերպով հագուած սքուած էր։ Ժաշակաւոր օճիք մը և վայելու ձեռնոցներ ունէր և գէմքը նուրբ ու մտացի երեւոյթ մը ունէր։ Բայց գէմքը ես ուր տեսած էր։ Չեմ յիշեր։ Կառկածէ վեր էր թէ զայն առաջուց տեսած էր։ Եւ սակայն անոր յիշատակը այնքան տարսամ և անորոշ էր մաքիտ մէջ, որ ի զուր կը փորձէի վերիշել զայն այդ բոպէին։

Ապա, ուշադրութիւնս գարճնելով այլ արիկոնց, զարմացայ ի տես ներս տեգնութեան և գէմքին վրայ տեսնը ըսող խուզքի նշաններուն։ Նէ իր քովը նստող մարդուն կը նայէր։ Խցիկին նոյն կոզմը կը գտնուէր անոնց նստարանը։ Ասասիկ խուճապի արտայացտութեամբ։ Եւ զիսեցի թէ արիկոնց դոգդողացող մատներէն մին կ'երկննար կամացուկ մը գէպի պղտիկ պայուսակ մը, որ նստարանին վրայ զրուած էր, քսան մատնաշափ հեռուն։ Նէ վերջապէս բննեց պայուսակը և ջղանոտ կերպով գէպի իրեն քաշեց։ Մեր աչքերը հանդիպեցան իրարու, և ներս աչքերուն մէջ այնքան ուրսափ և երկիւղ նշմարեցի, որ չկրցայ չը խօսի իրեն։

— Հիւանդ էր տիկին։ Կ'ուզէք որ պատուննը բանամ։

Ներս միակ պատասխանն էր շարժում մը որ ցոյց կուտար թէ կը վախնար իր քոլը նոտազ մարդէն։ Ժամեցայ, ինչպէս իր ամուսինը ժամած էր, թօթվեցի ուսերս, և մնջկատակավ բացատրեցի թէ ես հոն էի, բաց աստի այդ մարդը անվաս անձի մը՝ տեսքն ունէր։ Այդ պահուն անձանօթը դէպի մեզ գարձաւ, աչքովը քննեց մեր երկու քը դիմէն մինչեւ ոտք, ապա իր անիկնը գետեղուեցաւ և ալ ուշադրութիւն չդարձուց մեղի։

Կարճատել յառթենէ մը յետոյ տիկինը որ կարծես իր ամբողջ կարսէր հաւաքած էր յուսահասուկան ճիղ մը թափելու համար, բաւ ինձի գրեթէ անլսելի ձայնով մը։

— Գիտե՞ս թէ ով կայ մեր թրէնին մէջ։

— Ո՞վ։

— Անիկա . . . անիկա . . . կը վոտահացնեմ քիզ։

— Ո՞վ է անիկա։

— Արտէն լիւրէն։

Տիկինը խօսելու առեն իր աչքերը չէր վերցուցած մեր ուղեկիցին վրայէն և ինձմէ աւելի անոր էր որ նէ արտասանեց այդ մոտահանգիչ անունին վանկերը։ Մարդը զիսարկէ իր երեսին վրայ քաչեց։ Արդեօք իր խոսվքը պարտկելու, եթէ ոչ պարզապէս քննանալու համար։ Ապա ես խօսեցայ անձկոտ տիկինին։

— Երէկ Արտէն լիւրէն իր գատաղանցութեան համար քուն տարուան ապրաւահակ աշխատութեան զատապարտուեցաւ։ Այս պատճառաւ անհաւանական է որ անիկա ինքովնքը հրապարակի վրայ ցուցադրելու անխոհեմութիւնը գործէ։ Բաց ասոմի, Սանթէն փախուստէն երքը, լրազիրները ծանուցին թէ անիկա թուրքիոյ մէջ երեւցած է։

— Բայց անիկա ճիշդ այս պահուստ մեր թրէնին մէջ կը գանուի, բացագանչեց տիկինը, մեր ուղեկիցինը լուսելու ալիսերև դիտումով։ Իմ ամուսինս բանախ տեսուչներէն մին է և կայարանի պետք անձամբ ըստու մեզի որ Արտէն լիւրէնը կը քննառեն թրէնին մէջ։

— Անսնք սիսալած կրնան լլլալ . . .

— Ոչ, սպասման որահին մէջ տեսած են վինը։ Արտէն երթալու համար առաջին կարգի տուն մը զնած է։

— Ապահովաբար դիւրին պիտի ըլլայ զայն ձերրակալել այս թրէնին մէջ։

— Սակայն, անիկա անհետացած է։ Սպասման սրահին ապասող պահակը տեսած չէ անոր անցնիլը, և կ'ենթաղրուի թէ անիկա մտած է ձեզընթաց կառքի մէջ որ մեզմէ տասը վայրկեան ետքը ձամբաց կ'ելլէ։

— Այդ պարագային անկատկած պիտի ձերրակալեն զայն։

— Եթէ վերջին բոպէին անիկա ձեսպնթաց կառքէն մեր կառափառմը չէ մտած ցատկելով . . . բան մը որ հաւանական է . . . ինչ որ գրեթէ սոսոյգ է։

— Եթէ այդպիսէ, զարձեալ պիտի ձերրակալուի անիկա։ Քանզի պաշտօնեաներն ու պահակները տեսած պիտի ըլլան անոր մէկ թրէնին զէպի սխոսը ցատկելը, և երբ Ռուէն համնինք հոն պիտի ձերրակալեն զայն։

— Զայն — ամենեւին ոչ։ Անիկա կերպ մը պիտի գտնէ փախուստ տալու։

— Այդ պարագային, երբայ բարով։

— Բայց մտածէ անգամ մը թէ ինչեր կրնայ ընել այն։

— Ի՞նչ։

— Չեմ գիտեր։ Ո և է բան կրնայ ընել։

Տիկինը մեծապէս խոսված էր, և արդարի տիրող կացութիւնը չափուէ մը կարդարացնէր իր յաւզուած ջղայնութիւնը։ Ես սափառուած էի խօսիւ ներա։

— Անտարակոյս, կան շատ մը ապրօննակ զադադիպութիւններ, բայց դուք պատճառ չունիք վախնալու։ Սեպութիւններ, Արտէն լիւրէն այս թրէնին մէջ կը դանուի, անիկա ո և է անխոհեմ բան մը պիտի չընէ շատ երջանիկ պիտի ըլլալ եթէ մըայն խոյու տայ այն վասնգէն որ կը ըստ պատճառայ իրեն դէմ։

Իմ այս խօսքերու չի գօտեսնդեցին զայն, բայց պահի մը լսեց։ Ես բացի լրազիրներս ու կարգացի Արտէն լիւրէնի գատավարութեան աեղեկարութիւնը։ Սակայն ատոնք ունէ նորութիւն մը չունէին ինձի համար, ուստի ես մեծապէս հետաքրքրուած չէի ատոնցմով։ Բաց ասոմի լոգնած էի և քանակալի արամագիր։ Զգացի թէ կոպերո գոցուեցան ու գլուխա մէկ կողմ ինկաւ։

— Բայց պարոն, կը յուսամ պիտի չքննանա։

— Լրազիրս ձեռքն առաւ ու զայրոյթով նայեցաւ ինձի . . .

- Անատրակոյս ոչ, պատասխանեցի անոր:
- Անխոհեմութիւն է քնանալդ:
- Անշուշտ պատասխանեցի:

Ասոր վրայ ձիգ ըրի արթուն մնալու: Պատուհանէն զուրս նայեցայ դաշտանկարին ու թռչող ամպերուն, բայց կարծ ատենէն այդ բոլորը շփոթ ու տարտամ երեւոյթ մը ստացան: Զղայնու ամիկնոջ ու թմրած մարդուն պատկերները նշջուած էին իմ երեւակայութեանս վրայէն և ես խոր քունի կաղղութիւ խորութեան մէջ ընկզմած էի: Նինջին անդարրութիւնը խանդարուեցաւ խոռվալից երազներով ուրնց մէջ Արոէն Լիւրէն կոչուած արարած մը կարեւոր զեր մը կատարած էր: Անիկա երեւցաւ ինձի կանակը բեռնաւորւած թանկագին առարկաներով, ցատկեց պատն ի վեր ու կողոպտեց դղեակներ: Բայց այդ արարածին դիմաստուերը որ ոչ ես Սրոէն Լիւրէն էր, աւելի որոշ կերպարանք ստացաւ: Անիկա դէպի ինձ ուղղուեցաւ, ցատկեց իմ խցիկէս ներս և շիփ շիտակ իմ կուրծքիս վրայ կոփեց: Երկիւզի ու ցաւի ճիշով մը արթնցայ: Մարզը, ճամբորդը, մեր ուղեկիցը, ծունկերը կուրծքիս վրայ՝ բանած էր կոկորդէս:

Աչքերս ատարամօրէն կը տեսնէին, քանզի անոնք արիւնալից էին: Կրնայի անանել տիկինը, խցիկին մէկ անկիւնը, երկիւզի ջղաձգութեան մասնուած: Զանք ըրի նոյնիսկ չի զիմազրելու: Սրդէն ուժ ալ չունէի: Գրեթէ խեղդուած էի: Վայրկեան մըն ալ, ու արդէն վերջին շունչս պիտի փըշէի: Մարզը հանկցած ըլլալու էր այդ բանը, քանզի թուլցուց իր ձեռքերը բայց զանոնք չի վերցուց վրայէս: Ապա հանդուցաւոր չուան մը հանեց զուրս ու ձեռքերս կապեց իւրաբու: Վայրկեանի մը մէջ ես ձեռնակապ էի, կաշկանդըւած ու անորիի:

Անտարակոյս անիկա գործը ի զլուխ հանեց այնպիսի զիւրութեամբ ու ճարտարութեամբ որ վարպետի մը փորձառութիւնը կը մատնէր: Անիկասկած անիկա իր արուեստը քաջ գիտցող գող մըն էր: Ոչ մէկ բառ, ոչ մէկ ջղայնու շարժում, պաղարինութիւն ու յանդզնութիւն: Եւ ես ահա հոն էի, ոեղանին վրայ պառկած, մոմիայի մը պէս կապուած Եւս— Արոէն Լիւրէն:

Ինդալու բան էր այս, և հակառակ կացութեան լուրջ

հանգամանքին, իորբապէս զնահասեցի հեղնանքն ու սրամը տութիւնը: Արոէն կապուած կաշկանդուած նորընծայի մը պէս. կողոպտուած կարծէս թէ տպէտ գիւղացի մը ըլլայի ես, — քանզի պէտք է համենանք թէ չարագործը իմ քսակս ու պայտուակս առեր էր: Արոէն Լիւրէն, զո՞ն մը, խաղուած պարտուած . . . ի՞նչ արկած:

Տիկինը տեղէն չչարժեցաւ: Գոզը զայն նկատի իսկ չառաւ: Գոհացաւ միայն կողոպտելով անոր ճամբորդութեան պայուսակը որ վար ինկած էր, և անոր մէջը գտնուող գոհարները, քսակլ, ոսկի ու արծաթ պածուաճանքները: Տիկինը աշքերը բացաւ, երկիւզին սարսափած, մատներէն հանեց իր մատանիները և զանոնք տուաւ այն մարդուն. կարծես կը փափաքէր ինայել անոր չնշին աշխատանք մը քաշելը իսկ: Մարզը մատնեները ձեռքը առաւ ու նայեցաւ ամիկնոջ: Տիկինը նուազեցաւ:

Ապա հանգարտիկ կերպով աւազակը նստաւ իր տեղը, սիկառէթ մը վառեց և ոկաս խուզարկել այն թանկագին բանները զորս կողոպտած էր: Այնպէս կերեւար թէ խուզարկութիւնը զո՞ն թողուցած էր զայն:

Բայց ես այնչափ գո՞ն չէր մնացած: Զարժէր միւեր 12 հազար ֆրանքը զոր կողոպտած էր ինձմէ անհարկի կերպով: անիկա առժամանակեայ կորուստ մըն էր, քանզի ես վստան էի թէ այդ գումարը կրնայի կոկին ձեռք ձգել կարծ տոենէն, ինչպէս նաև պայտուակիս մէջ գանուող կարեւորթուղթերը — ծրագիրներ, մանրամատն ցուցակներ, հասցէներ, թղթակիցներու ցանկ և վեսուակար նամակներ: Բայց այդ բոսկէին աւելի անմիջական ու աւելի լուրջ հարցում մը էր խոսվէր զիս: — Այս գործը ո՞ւր պիտի յանզէր: Ի՞նչ պիտի ըլլար այս արկածին վախճանը:

Ի՞նչ պիտի պատահէր:

Ինչպէս կը մտածուի, Սէն Լազարի կայարանէն իմ անցքիս պատճառած յուղումը ուշագրութենէս վրիպած չէր: Հրաւիրուած ըլլալով բարեկամներու մօտ, որոնց կը յածանէի կիցօձ Պէուա անունով և որոնց համար Արոէն Լիւրէնի հետ իմ նմանութիւնս պիտալիք կատակներու առարկայ մըն էր, չէր կրցած ուղածիս պէս այլափոխել դէմքս, ու ներկայութիւնս ծանուցուած էր, Ասկէ զատ, տեսնող եղած էր կայութիւնս ծանուցուած էր, Ասկէ զատ,

որ մարդ մը անշուշտ Արօէն Լիւրէնը , ճեպբնթաց կառաւ-
խումքին միւս կառախումքը վազած էր : Ռւրեմն , անխու-
սափելի և ճակատագրական կերպավ , Խուանի սատիկանական
քօմինէրը , ճեռագրութեամբ յուր առած ըլլալով , սատիկան-
ներու պատկառելի թիւով մը պիտի գտնուէր կառախումքին-
ժամանած պահուն , կառկածելի ուղեւորները պիտի հարցա-
քնէր և վականները աչքէ պիտի անցընէր մանրագնին կեր-
պով :

Այս ամէնը կը նախատեսէի և շատ յուզուած չէի , վրու-
տան ըլլալով թէ Ռուանի սատիկանութիւնը Բարիզի սատի-
կանութենէն աւելի արթնամիտ պիտի չըլլար և թէ պիտի
կրնար աննշմար անցնիլ : — Դուրս ելած ատենս բաւական
պիտի չըլլար անփութօրէն ցայց տալ երեսփոխանի քարդս ,
որուն չնորդիւ արգէն ամէն փոսանութիւն ներշնչած էի
Սէն Լազարի պաշանեային : — Բայց իրերը ո՞չչափ փոխուած
էին : Այլևս ազատ չէի : Անկարելի էր իմ սովորական խա-
ղերէս մէկը փորձել : Վականներէն մէկուն մէջ , քօմինէրը
պիտի գտնէր Տիար Արօէն Լիւրէնը , զար նոպառաւոր զիտ-
ուած մը իրեն կը զրկէր ոտքելն ու ձեռքերը կապուած ,
գտառնուկի մը պէս հլու , ծրարուած , պատրաստուած : Միան-
կը մնար ստանալ , ինչպէս կ'ոտանաք թղթատարական ծրար
մը , որ կ'ուզգուի ձեզ կայարանի մէջ , սակաս մը որսի
միս կամ կողալ մը պատուղ և բանչարեղէն :

Այն ցաւալի վախճանէն խուսափելու համար ի՞նչ կըր-
նայի ընել , կատերուս մէջ փաթթուած ըլլալով :

Եւ կառախումքը կը սուրար դէպի Ռուան , միակ և
մերձաւոր կայարան , առանց կենալու անցնելով Վէսնօնէն ,
Ուն Բիէռէն :

Ռւրիւ խնդիր մը կը հետաքրքրէր զիս , որմէ անուզզա-
կի կը շահագրգռուէի , բայց որուն լււծումը արհետան եղու-
զի հետաքրքրութիւնս կ'արթնցնէր : Բնկերս ի՞նչ դիտաւո-
րութիւններ ունէր :

Առանձին պիտի ըլլայի ու անիկար Ռուանի մէջ ժամա-
նակ ունենար միւնայն հանդարատութեամբ իջնելու : Բայց
կի՞նը : Հազիւ թէ զոնակը պիտի բացուէր , կինը , որ այդ
պահուն շատ խոնեմ և խոնարհ էր , պիտի պոտար , շարժու-
ձեւեր պիտի ընէր , օգնութիւն պիտի կամչէր :

Ասոր վրայ կը զարմանայի : Իրազու ինծի պէս անկարա-
զութեան չէր զատապարտէր զայն , որով պիտի կընար ան-
հետանալ իր կրկին չահատակութիւնը նշմարուելէ առաջ :

Միշտ կը ծխէր , աշքերը ունենաւ անջրպեսին վրայ ,
զոր վարանու անձրեւ մը կ'ոկոէր չերտաւորել խստարնակ
մնձ զիծերով : Անդամ մը սակայն սադին անդին դարձաւ ,
ժամանակացոյցս առաւ և աչքէ անցուց :

Իսկ կինը կը ջանար նուազած մնալ , իր թշնամին պազա-
նովելու համար : Բայց ծուխին պատճառաւ հազը կը հերքէր
այդ նուաղումը :

Գալով ինծի շատ անհանգիստ էի : Աւքերս բանուած
էին : Եւ կը խորհէի... կը ծրագրէի...:

Բօն ար Անչ , Աւասէլ... կառախումքը կը փութար ,
զուարթադին , արագութենէն գինովցած :

Աէնթ էթիէն... Այդ պահուն մարդը սորքի ելաւ և եր-
կու քայլ մօտեցաւ մնզի , որուն փութաց պատախանել
կինը նոր աղաղակով մը և իրական նուաղումով մը :

Բայց ի՞նչ էր անոր նպատակը : Մեր կոզմի ապակին գո-
ցեց : Անձրեց հիմա կատաղօրէն կը տեղար : Մարդը իր շար-
ժուածովը ցոյց տուաւ տաղուուկը , զոր կ'զգար հովանոց և
վերարկու չունենալուն համար : Աշքերը ցանցին ուզից :
Կնաջ հովանոցը հու կը գտնուէր : Սուաւ դայն : Նոյնպէս ա-
ռաւ վերարկուն և հագաւ :

Աէն գետին կ'անցնէինք : Տարափն վարի մասը վեր
դարձուց : Յետոյ , ծուելով , մողակը դուրս հանեց :

Ճամրուն վրայ պիտի նետուէր : Այդ արագութեան մէջ
տայզ մահուան մը պիտի զիմէր , Աէնթ Քաթէրինի բլուրին
ատկ պիտուած ներքնուղին մահնք : Մարդը բացաւ դանա-
կը և ուրագը վնասուեց սանդուղին առաջին աստիճանը : Ի՞նչ
միաբութիւն : Խաւարը , ծուխը , Ժիորը ցնորդական երեւոյթ
մը կատաղին այգպիտի փորձի մը : Բայց յանկարծ կառա-
խումքը մեղմացուց իր ընթացքը : Սանձերը զիմացդեցնին
անիւներուն ճիզին : Վայրիկանի մը մէջ գնացքը սովորական
ելու և աւելի պականցաւ : Տարակյոս չկար թէ ներքնուղին
այն մասին մէջ նորոգութիւններ կը կատարուէին , ինչ որ
կառախումքերու զանզաղ գնացքը անհրաժեշտ կը դարձնէր
թերեւ քանի մը օրէ ի վիր , և մարդը գիտէր ասիկա :

Առափի միւս սորքը զրաւ ոնանցուղին առախճանին վրայ ,
յետոյ երկրորդ աստիճանին վրայ կոխեց և հանդարտօրէն
դնաց , կանխաւ մլլակը զնելէ և դուռը գացելէ եաք :

Հազիւ թէ անհետացած էր , կառախումքը հովիտ մը
մուաւ : Ներքնուղի մը ևս և Ռուան էինք :

Կինը իսկոյն սթափեցաւ. և իր առաջին գործը եղաւ. իր գոհարեղէններուն կորուսար աղբալ : Նայուածքով թափանաձեցի իրեն : Հասկցաւ. և հանեց բերնիս կապը, որ կը իմեզդէր զիս : Կ'ուզէր նաև կապերս քակել, բայց չթողուցի :

— Ո՛չ, ո՛չ, պէտք է որ ոստիկանութիւնը այս վիճակին մէջ տեսնէ ամէն բան : Կը փափաքիմ որ իր գաղափարը կազմէ այդ անպիտանին վրայ :

— Ահազանգը հնչեցնէմ :

— Եատ ուշ է, իմ վրաս յարձակած միջոցին ընելու էր ատիկա :

— Բայց պիտի սպաննէր զիս : Ա՛չ, պա՛րոն, ձեզի ըստած էի թէ այս կառախումզով կը ճամբրովէր : Անմիջապէս ճանչցայ զայն, իր պատկերին համեմատ : Եւ ահա մեկնեցաւ գոհարեղէններուն հետ :

— Մի՛ վախնտք, կը գանեն :

— Արոէն կիւբէնը գտնեն : ՏԱԱլիք բան չէ :

— Ատիկա ձեզմէ կախում ունի, Տի՛կին : Մակի ըրէք : Խուտան հատնելուն պէս, գոնակին օգնութիւն կանչեցէք, աղմուկ հանեցէք : Ոստիկաններ և պաշտօնեաններ պիտի գան : Այն ատեն քանի մը բառով պատմեցէք ինչ որ տեսաք .— իմ վրաս գործուած յարձակումը և Արոէն կիւբէնի փախուսարը, անոր նկարազրութիւնը ըրէք .— Կակուզ գլխարկ մը, հովանոց մը, — ձերը, — գորշագոյն երկար վերարկու մը :

— Զերք :

— Ի՞նչպէս իմն : Բայց ո՛չ, ի՛րը : Ես վերարկու չունէի :

— Ինծի անանկ եկած էր որ ինք ալ չունէր ներս մտած առեն :

— Ունէր, տնէր . . . , եթէ ոսկայն ցանցին մէջ մտցուած զգեստ մը չէ : Ամէն պարագայի մէջ վերարկու ունէր իջած ատենը : Կարեւորը այս է . . . , գորշագոյն երկար վերարկու մը : Ճիշեցէք . . . մ՛հ, կը մոռնալի . . . , ամենէն առաջ ձեր անունը ըսէք : Զեր ամուսինին պաշտօնը այդ բոլոր մարդոց եռանդը պիտի արձարծէ :

ԿԱՐԵՒՈՐ ՎՐԻՊԱԿ

Արոէն կիւբէնի Ա. գիրքին մէջ անուշադրութեամբ էջերու տեղափոխում մը եղած է :

• 21րդ էջին 28րդ առօդէն վերջ կարդալ 23րդ էջ 23րդ առջը մինչեւ 27րդ էջ 9րդ առջը, յետոյ 21ի գիրազանալ և ոկսիլ 29րդ առօդէն ու շարտնակել 27րդ էջ 10րդ առոջը :

ԽՈՐՃՐԴԱԿԻՈՐ ՃԱՄԲՈՐՈՒԴ

PRINTED IN TURKEY

Միասին հասանք կայարան։ Շուարած տիկնոջ մի քանի
հրահանգներ ևս տուի հրամայողական չեցառ։

— Ոստիկաններուն յիշէ իմ անունս — Կիյեօմ Պէոլա։
Եթէ հարկը պահանջէ, ըսէ թէ զիս կը ճանչնաս։ Այդ կեր-
պով ժամանակ չենք կորսնցներ։ Պէտք է արագօրէն կատա-
րել տանք նախնական քննութիւնը։ Կարեւոր բանը Արսէն
Լիւրէնի հետապնդուիլն է։ Գոհարեղէնները յիշէ։ Մխալ բառ
թող չսպրդի խօսքերուդ մէջ։ Կիյեօմ Պէոլա ամուսնոյդ մէկ
հատիկ բարեկամը։

— Այս կը հասկնամ . . . Կիյեօմ Պէոլա։

Նէ արդէն ոկասած էր կանչուրրտել ու ձեռքով ոտքով
խօսիլ։ Թրէնը կենալուն պէս բազում մարդեր ժաման խցիկը։
Բախուրոյ բոպէն հասած էր։

Շնչանար՝ տիկինը բացագանչեց։ — Արսէն Լիւրէն . . .
յարձակեցաւ մեր վրայ . . . զողցաւ իմ գոհարեղէններս . . . ես
տիկին Ռընօ եմ . . . ամուսինս բանտի վերատեսուներէն մին
է . . . Ա՛, հոս է եղբայրս, Փօրժ Աւատել, Գրէտի Ռուէն էի
վերատեսուչը . . . պէտք է գիտնաք որ . . .

Նէ ողջագուրեց երիտասարդ տղամարդ մը, որ մեր
խումբին միացեր էր, և զոր ողջունեց ոստիկանապեար, ապա
տիկինը շարունակեց լալագին։

— Այս, Արսէն Լիւրէն . . . երբ այս պարոնը կը քնա-
նար՝ Արսէն Լիւրէն անոր կոկորդէն բոնեց . . . Պ. Պէոլա, ա-
մուսնոյս բարեկամներէն մին։

Ոստիկանապեար հարցուց։

— Բայց ո՞ւր է Արսէն Լիւրէն։

— Թրէնէն վար ցատկեց երբ թիւնէլին մէջէն կ'անց-
նէինք։

— Վոտա՞ն է՞ք թէ Արսէն Լինրէն էր այդ։

— Այս՝ վատահ եմ։ Զինք կատարելապէս ճանչցայ։ Բաց առափ, Այն կազարի կայարանին մէջ զայն առևնողներ եղած էին արդէն։ Գլուխը կակուզ գլխարկ մը դրած էր։

— Ոչ, կարծր գլխարկ մը՝ ատար պէս, բայ սատիկանապետը ակնարկելով իմ գլխարկիս։

— Կակուզ գլխարկ տնէր, վատահ եմ, կրկնեց արկին թընո, և գորշաղոյն վերարկու մը։

— Այս, ճիշտ է այդ պատասխանեց ոստիկանապետը։ Հեռագիրը կ'ըսէ թէ զորչագոյն վերարկու մը տնի ան և ան թաւիչ օձիք մը։

— Ճիշտ ու ճիշտ ու թաւիչ օձիք մը, բացադանչեց սիկին թընո յալթական կերպով։

Ազատ չունչ մը քաշեցի ես։ Ա՛հ, ինչ հիանալի բարեկամ մը ունէի յանձնին այդ փոքրիկ տիկնոջ։

Ոստիկանական դործակալները զիս ազատ թուղացին և նրբներու խածի մինչեւ որ ատանք արիւնեցան։ Թամակո ծրաեցի և թաշկինակո բերնիս մէջ։ շատ բնական դիրք մը՝ մարդու մը համար որ երկար ատեն անտանելի դիրքի մը մէջ մնացած էր և որուն բերանը տակուեին կը ցուցնէր արիւնոտ բերանագլին հետքերը, և ոստիկանապետին աւզպեցի խօսքերու տկար ձայնով մը։

— Պարոն, Սրուէն Լիւրէն էր ան։ Կառկած չկայ առոր։ Եթէ ածապարենք կրնանք ձերբակալել զայն։ Այ կարծեմթէ ձեզի կրնամ օդտակար ըլլալ։

Կառախումբի այն կառքը, որուն մէջ պատահած էր ու ձիբը, հիմա զատուած էր միւններէն, ծառայելու համար իբր համբ վկայ մը՝ պաշտօնական քննութիւններու միջոցին։ Թըրէնք շարունակեց իր ճամփորդութիւնը դէպի Համբ։ Մեզ առաջնորդեցին կայարանապետին սենեկը հետաքրքիր համեցիսատեսներու մէջէն։

Ասկա ես յանկարծ տարախւասնքի և զգուշաւորութեան զգացում մը ունեցայ։ Այս կամ այն պատրուակով, պէտք էր որ մանէի ինքնաշարժիս մէջ ու փախչէի։ Հմալ վրատանգաւոր էր։ Բան մը կրնար պատահիլ։ օրինակի համար

հեռագիր մը Բարիովէն, և այդ պիտի նշանակէր իմ վախանս։

Այս, ի՞նչ պէտք էր ընել աւագակը, որ կողապահց զիս։ Անձանօթի երկրի մը մէջ, սոսկ իմ միջոցներուս ապաւինելով, չէի կրնար ձերբակալել զայն։

— Պահ, պէտք է փոք մը ընեմ ըսի ինքնիրենս։ Կըրչնոյ ըլլալ որ դժուար պիտի ըլլայ այդ զործը, բայց զրօնալի պիտի ըլլայ, և արդիւնքն ալ կ'արժէ լիովին։

Եւ երբ ոտափկանապետը մեզի հարցուց կրնել գողութեան պատմութիւնը, ես բացագանչեցի։

— Պարոն, յիրաւի Սրուէն Լիւրէն մեզմէ առաջ կ'անցնի։ օթօնօպիր կը սպառէ կոր բակին մէջ։ Եթէ բարեհաճիք զայն զործածել՝ կրնանք փոք մը ընել…

Ոստիկանապետը ժամանեց և պատասխանեց։

— Այդ գաղափարը լաւ գաղափար է։ այնքան լաւ, արդարեւ, որ արդէն ի զործ կը դրուի այդ, իմ երկու մարդու ճամփայ ելան հեծանիւներու վրակ։ Բաւական առաջ ճամփայ ելած են արդէն։

— Ո՞ւր զացին անոնք։

— Թիւնէլի մուտքը։ Հմա վասաեր պիտի հաւաքեն, վկաներ պիտի ապահովին և Արուէն Լիւրէնի ետեւէն պիտի իյնա։

Ես չի կրցայ ուսերս չի թօթուել երբ պատասխանեցի։

— Զեր մարդիկը ոչ մէկ փաստ և ոչ մէկ վկայ կրնան զամնել։

— Իրաւ։

— Արուէն Լիւրէն թոյլ պիտի չի առյ որ ուեւէ մէկըտեսնէ վինք թիւնէլէն զորտ ելած պահուն։ Անիկա պիտի հետ առեւի առաջին ճամբուն…

— Դէպի Ռուէն ուր պիտի ձերբակալենք զայն։

— Ոչ, Ռուէն պիտի չերթայ անիկա։

— Ուրեմն պիտի մնայ մերձակայքը ուր աւելի դիւրին պիտի ըլլայ զինք ձերբակալել։

— Մերձակայքը պիտի չմնայ։

— Ահ, ոհ, ուր պիտի պահուի ուրեմն։
Ժամացոյցիս նայեցայ ու ըսի։

— Այս պահուա, Արտէն Լիւրէն, Տարնեթալ կայարանին շուրջը կը ուլքայ։ Ժամը տասը յիսուն անցած, այսինքն ասկէ քսաներկու վայրկեան վերջ, անիկա պիտի մտնէ այս թրէնը որ Ռուէնէն դէպի Ամիւն կերթայ։

— Անանկ կը կարծես։ Ի՞նչպէս գիտես անիկա։

— Ահ, շատ պարզ է։ Երբ կառքի մէջ էինք, Արտէն Լիւրէն նայեցաւ իմ ժամանակացոյցին։ Ինչու նայեցաւ։ Արդեօք, իր անհետացած կէտէն քիչ մը անդին, կա՞ր երա կաթուղիի ուրիշ զիծ մը, կայարան մը այդ գծին վրայ և թրէն մը որ կը կենար այդ կայարանին մէջ։ Իմ ժամանակացոյցիս նայելով՝ ես դատայ թէ այդ է իրերու վիճակը։

— Իրա՛ւ պարոն, ըստ ոստիկանապետը։ Հրաշալի ժակարտութիւն մըն է ատրիկա խոտված էր, չփոթած էր և անհանդիս։

Վայրկենական լոռութիւն մը տիրեց։ Տեսակ մը տարակոյս և անստուգութիւն պատճառ եղան ատոր։ Գալով ինձի, ես ալ մեծապէս անհանդիստ զգացի։ Ինքզինքս զսպելով ինդացի և ըսի։

— Սատուա՛ծ իմ։ Ոչ մէկ բան կը հրաւիրէ խելամտութիւնը այնքան որքան կորուած դրամապանակ մը և զայն վերագտնելու փափաք մը։ Եւ ինձի կը թուի թէ եթէ քուերկու մարդերդ ինձի տաս թերեւս կընայ։

— Ահ կը ինդրեմ, Պ. ոստիկանապետ, զոչեց մատամ Խընօ, մտիկ ըրէք Պ. Պէոլայի խօսքը։

— Իմ ոքանչելի բարեկամիս միջամտութիւնը վճռական եղաւ։ Ազդեցիկ պաշտօնատարի մը աիլինոջ կողմէ արտասահնուած Պէոլա անունը իրաւամբ իմ անունս եղաւ, և ինձի տուաւ ինքնութիւն մը, որ ամէն կասկածէ վեր է։ Ոստիկանապետը ոսքի ելաւ և ըսաւ։

— Հաւատացէք Պ. Պէոլա, ուրախ պիտի ըլլամ ձեր յաջողութիւնը տեսնելու։ Արտէն Լիւրէնի ձերբակալուիլը զիս այնքան կը հետաքրքրէ որքան ձեզ։

— Ոստիկանապետը ընկերացաւ ինձի մինչեւ օթօմօպիլս և ինձի ներկայացուց իր երկու մարդերը, Օնօրէ Մատոլ և Կամթօն Տէլիվէ, որոնք ինձի պիտի օգնէին։ Նօֆէօրս ինքնաշարժին կեռը դարձուց և ես գրաւեցի տեղս։ Քանի մը բոպէ ետք մեկնեցայ կայարանէն։ Ազատուած էի։

Ահ, կը խոստովանիմ թէ հպարտութիւն մը կ'զգայի երբ նօրմանտական վաղեմի քաղաքը շրջապատող ծառուղիներէն կ'անցնէի Յ ձիու ուժեղ գնացքով սուրացող օթօմօպիլիս մէջ։ Շարժիչ մեքենան կը խորդար ներդաշնակօրէն։ Աջ ու ձախ կողմի ծառերը կը փախչէին մեր ետեւէն։ Եւ ազատ, վատանդէ զերծ ըլլալով, հիմա կը մնար ինձի անձնական պղտիկ գործերս կարգադրել իշխանութեան երկու պարկեշտ ներկայացուցիչներուն օժանդակութեամբ։ Արտէն Լիւրէն կ'երթար Արտէն Լիւրէնը ինտուերու։

Ընկերային կարգապահութեան համեստ նեցուինե՛ր Տըլիվէ կապօնու և Մատոլ Օնօրէ, ձեր օժանդակութիւն ո՞րչափ թանկապին եղաւ ինձի համար։ Ես ի՞նչ պիտի ընէի ուսանց ձեզի, եթէ զուք ըլլայիք, ո՞րչափ անգամեր սիալ ձամբայ պիտի ընտրէի կառուղիներուն բերանը։

Բայց ամէն ըսն վերջացած չէր։ Ընդհակառակը։ Նախ և առաջ պէտք էր որ բոնէի այդ մարդը և յետոյ ձեռք անցրնէի թուղթերը, զոր գողցած չէր ինձմէ։ Երկու արբանեակներս բնառ պէտք չէր որ իրենց քիթը խօթէին այդ թուղթերուն մէջ, մասաւանդ թէ ձեռք չանցընէին զանոնք։ Այդ մարդիկը գործածել և անոնցմէ անջատ կերպով գործեածաւ, ուղածու, որ դիւրին բան չէր։

Տարնէթալ հասանք կառախումբին անցքէն երեք վայրկեան վերջ։ Իրա՛ւ է թէ միմիթարութիւնը ունեցայ իմաւալու որ աև թաւիչէ օձիքով գորշագոյն երկար վերարկու հագած մարդ մը երկրորդ կարգի վակն մը նստած էր։ Ամիենի համար տոմսակ մը ունենալով։ Իբրև ոստիկան իմ ակրզենաւորութիւնս ապագայ կը խոստանար ապահովապէս։

Տըլիվէ ըսաւ ինձի,

— Կառախումբը ձեպընթաց է ու այլեւ Մօնթէոօլիէ—

Պիւշէ միայն կը կհնայ 19 վայրկեանէն : Եթէ Սրոէն Լիւրէ-նէն առաջ հնա չըլլանք, անիկա կրնայ ճամբան չարունակել գէպ ի Ամիէն, չեղիւ գէպ ի Քրէո և հոնկէ երթալ Տիէր կամ Բարիզ :

— Մօնթէոլիէ մըչափ հեռու է :

— 23 քիլօմէդր,

— 23 քիլօմէդր 19 վայրկեանի մէջ . . . : Անկէ առաջ հնա պիտի դանութնք :

Յուզումնալից հանգրուաննը : Հաւատարիմ մօու-լէքթօն օթօմօպիլո երբէք ասկէ աւելի եռանդով և կանսաւորութեամբ չպատասխանեց իմ անհամբերութեանն : Ինծի այսպէս կուգար թէ իմ կամքս կը հազորդէի անոր ուզզակի, առանց լժակներու և ուրիշ գործիքներու միջնորդութեանը : Անիկա կը մասնակցէր փափաքներուն և կը հաւանէր յամառութեանն : Կը հասկնար իմ կատագութիւնու այդ թշուառական Սրոէն Լիւրէնին դէմ : Խաբեբան, մատնիչը : Գլուխ պիտի ելլէի՞ անոր հետ : Անգամ մը ևս պիտի ինդա՞ր անիկա իշխանութեան, որուն մարմացութն էի :

— Ա՞ջ կողմ, կը պոռար Տրյիլէ . . . Զա՛խ կողմ . . . ուզգակի . . .

Հողին վրայէն կը առնէինք : Սահմանները կարծես թէ պկտիկ վախկոտ կինդաննինէն էին, որնք մեր մօտենալուն վրայ կը փախչէն կ'անհետանացին :

Եւ յանկարծ, ճամբու մը անկիւնէն դառնալով, տեսանք ծուխի յորձանք մը : — Հիւսիսի ճեպնիթացն էր :

Մէկ քիլօմէդր աել, պայքար մը մղուեցաւ քով քովի, — անհուասար պայքար, որուն արդիւնքը ստոյդ էր :

Երեք բոգէի մէջ քարափին վրայ էինք, Բ. կարդի վակոններուն առջև : Դունակները բացուեցան : Քանի մը հողի վար կ'իջնէին : Իմ գողս չերեւցաւ : Վակոնները աշքէ անցուցինք : Արսէն Լիւրէն չկար :

— Վա՛յ անպիտան պոռացի, քով քովի քալած ատենափու օթօմօպիլին մէջ զիս ճանչցած և կառախումբէն վար ցատկած պիտի ըլլայ :

Կառախումբին պետք հաստատեց այս ենթագրութիւնը : Տեսած էր որ մարդ մը կայարանէն երկու հարփու մէկը անդին : խրամներուն երկայնքէն կը փախչէր :

Խոյացայ, ետեւէս ունենալով երկու օգնականներս, կամ մանաւանդ անոնցմէ մէկը, վասնդի միւսը՝ Մասու բացառիկ վազող մըն էր : Զինքը փախուականէն բաժնող հեռաւորութիւնը քանի մը վայրկեանի մէջ տարօրինապէս նուտզեցաւ : Մարդը նշմարեց զայն, ցանկապատէ մը անցաւ և արագօն բէն կծկեց դէպի զասիվեր մը, ուրկէ մտղցեցաւ : Նորէն բէն կծկեց դէպի զասիվեր մը կը մրատեսանք զինքը աւելի հեռուն : Պատիկ անտառ մը կը մրատեսանք էր :

Երբ այդ անտառը հաօանք, Մասու հնա կ'ոպասէր մեզի : Անօգուտ զատած էր աւելի առաջ նետուիլ, վախնալով որ մեզ կը կորացնէ :

— Կը չնորդաւորեմ ձեզ, սիրելի բարեկամս, ըսի անոր : Սրդպիսի վազքէ մը ետք մեր մարդը չնշանառ եղած ըլլալուն է : Մեր ձեռքն է ան :

Ծրջականները քննեցի, միւնայն ատեն մտածելով թէ ի՞նչ միջոցու կրնայի առանձին ձերբակալել փախստականը, որպէս զի ես ինքու ետ առնէի թուզթերը, ինչ որ իշխանութիւնը անշուշտ բազմաթիւ անհաճոյ քննութիւններէ ետք միայն պիտի թոյլազրէր : Յետոյ զարձաւ ընկերներուն քով :

— Դիւրին է, ըսի : Դո՛ւք, Մասու՛, ձախ կողմը կծկէք, իսկ գո՛ւք, Տրյի՛վէ, աջ կողմը : Հոնկէ կը հոկէք թաւուտին ետեւի կողմի ամբողջ զիծին վրայ : Առանց ձեզմէն նըշամարուելու անկէ գուրս կիրայ ելլեր առ' խորողիէն միայն, ուր ես զիբք կը ուսնեմ : Եթէ գուրս չելլէ, ես ներս կը մըտնի և ի հարկէ կը քշեմ զինքը զէպի մէկ կամ միւս ելքը : Հետեւարար ձեզի կը մնայ սպասել : Ա՛ն, կը մոռնայի, պէտք եղած ատեն իրարու յուր առաջ համար հրազէնի հարուած մը պարպենք :

Մասու և Տրյիվէ հեռացան իրենց հումար որոշաւած տեղերը զիբք բանելու համար : Երբ անհետացան, անտառ մը տայ ամենամեծ զգաւշութիւններով, չտեսնուելու և չլուե-

լու համար : Խիստ մացառներ էին , որսորդութեան համար պատրաստուած և խիստ նեղ ճամբաներով կարուած , ուր ծռելով միայն կարելի էր քալել :

Այդ ճամբաներէն մէկը կը յանդէր բացառուանի մէջ , ուր թրջած խոսը ոտքի հետքեր կը ներկայացնէր : Հետեւցայ անոնց , հոգ տանելով սպրդիլ թաւուաներուն մէջէն : Այդ հեաքերը տարբին վլա բլրակի մը , որուն վրայ անպիտան շինուած անխներով կառուցուած և կիսովին փլած շէնք մը կը դտնուէր :

— Հո՞ն ըլլալու է , մտածեցի : Դիարանը աղէկ ընտըրուած է :

Սողալով գացի մինչեւ չէնքին ծայրը : Թեթև աղմուկ մը անոր ներկայութիւնը իմացուց ինձի և իրօք , բացուածքէ մը նշմարեցի զինք : Կոնակը ինձի դարձուցած էր :

Վրան խոյացայ երկու ոստումով : Փորձեց ձեռքի ատըրածնակը վրաս ուղղել : Ժամանակ չձգեցի իրեն և գետին պառկեցուցի , այնպէս որ երկու թեւերը տակը մնացին , գաւարուած , և ծունկովս ճնշեցի կուրծքին վրայ :

— Մտիկ ըրէ , պղտիկո , ըսի ականջէն վար , ես Սրաէն Լիւբէնն եմ : Անսիջապէս և սիրայօժար ինձի պիտի դարձնես թղթապանակս և կնոջը ձեռնապարկը . . . Անոր փոխարէն կ'աղատեմ քենդ ոստիկանութեան ձեռքէն և բարեկամներուս մէջ կը դասեմ : Բառ մը միտյն , այո՞ թէ ո՞չ :

— Այո՞ , մրմուց :

— Աւելի՛ աղէկ : Այս առտու , քու գործդ աղէկ պատրաստուած է : Պիսի համաձայնինք :

Ոտքի ելայ : Գրպանը խառնեց , լայն դաշոյն մը հանեց և ուղեց զարնել ինձի :

— Տիմա՞ր , պուտացի :

Մէկ ձեռքով յարձակումին առաջքը առած էր : Միւսով ուժգին հարուած մը տուի քնարեր չնչերակին : Ճնչահեղձ ինկաւ :

Թղթապանակս մէջ գտայ թուղթերս և պանքտոմսերս : Հետաքրքրութեան համար իրենը առի , — պահարանի մը վրայ , իրեն ուղղուած էր , կարդացի անունը . . . Բիէս Օնքուի :

Սարսուացի : Բիէս Օնքուի , Օթէօյիլ Լաֆօնթէն փողոցին սձրագո՞րծը : Բիէս Օնքուի , որ Տիկին Տէլպուան և երկու աղջիկները խողիսղած էր : Կը յիշեմ թէ վակոնին մէջ անիկա արդէն տեսնուած դիմագիծերու լիշտառակը արթնցուցած էր իմ մէջս :

Բայց ժամանակը կ'անցնէր : Պահարանի մը մէջ հարիւր փրանքնոց երկու պանքտոմս և այցաքարի մը դրի և ուր բառերը գրեցի . Ալրաէն Լիւբէն՝ իր աղնու պաշտօնակիցներուն՝ Օնոուէ Մասովի և Կանթօն Տըլիվիէր , ի նշան երախտագիտութեանն : Ասիկա սենեակին մէջ , աչքի զարնող տեղ մը դրի : Քովը զետեղեցի Տիկին Ռենոյի ձեռքի պայուսակը : Կրնայի զայն չվերադարձնել այն պատուական բարեկամուշին , որ օգնած էր ինձի , կը խոստովանիմ սակայն թէ շահեկանութիւնն մը ներկայացնով ամէն բան առի անոր մէջէն , բաց ի սանտրէ մը և պարապ տրամապանակէ մը : Ի՞նչ ընեմ : Գործը գործ է : Եւ յետոյ ծիշեգը ըսելուկ , իր ամուսինը նուազ պատուաւոր արհեստ մը ի գործ կը զնէր . . .

Կը մնար մարդը : Անիկա կ'սկսէր շարժիլ : Ի՞նչ ընել պէտք էր : Զինքը ո՞չ ազատելու և ոչ զատապարսելու հանգամանքը չունէի :

Ատրճանակը առի և օղին մէջ հարուած մը պարպեցի :

— Միւս երկու քը պիտի գան , մտածեցի : Թո՞ղ անօնք մէջէն ելլեն : Գործը իր ճակատազրին համեմատ պիտի կատարուի :

Եւ վազելով հեռացայ խորուզիէն :

Բոսն վայրկեան ետք , չեղ ճամբայ մը , զոր նշմարած էի մեր հետապնդումի միջոցին , օթօմօպիլին մօտ կը տունէր զիս :

Ժամը 4ին կը հեռագրէի Ռուանի զարեկամներուս թէ անակնկալ միջադէպ մը կը հարկադրէր զիս յետաձգել այցելութիւնս : Խօսքը մէջերնիս , շատ կը վախնամ որ ստիպուիմ անսահման կերպով յետաձգել զայն : Անողմբ պատրանք անոնց համար :

Ժամը վեցին Բարիկ հասած էի : Իրիկուան թերթերը կը

հաղորդէին ինծի թէ Բիէր Օնքրէյ ձերքակազուած էր վերջապէս։

Ցաջորդ օրը — կարելի չէ անտեսել հանճարեղ ծանուցումի առաւելութիւնները —, «Եքո ար Ֆրանս» հետեւեալ զգայացունց լուրը կը հաղորդէր . . .

— Երէկ, Պիւշի մօտ, բազմաթիւ զգայացունց միջազէպէրէ յեաոյ, Արսէն Լիւրէն ձերքակալեց Բիէր Օնքրէյը : Լաֆօնիէն փողոցի մարդասպանը կողոպտած էր Տիկին Խընօն, բանտին վերատիուցին կինը, Բարիզ-Հավը երկաթուղին վրայ, կառքերէն մէկուն մէջ։ Արսէն Լիւրէն Տիկին Խընոյի վերադառնուց ձեռքի պայուսակը, որ կը պարունակէր իր գոհարեղէնները, և առատածենն վարձատրութիւնն մը ըրաւ այն երկու գաղտնի ոստիկաններուն սրմնք օգնած էին իրեն այդ արամաթիք ձերքակալութիւնը կատարելու համար։

ԹԱԳՈՒՔԻՒՆ ՄԱՆԵԱԿԸ

Տարին երկու կոտմ երեք անդամ, կարեւոր հանդիսաւթիւններու առթիւ, ինչպէս աւստրիական զեսպանատան պարահանդէմները կամ Լէտի Պիլինկոթինի երեկոյթները, կոմսուհի ար Տիէօ — Սուպիզ իր ձերմակ աւսերուն վրայ կը դնէր «Թագուհին Մանեակը»։

Ճիշտ այն հոչակաւոր, առասպեկական մանեակն էր, զոր արքունի գոհարավածառ Պէօնմէր և Պատանժ յատկացուցած էին Տիւ Պառի, զոր կարտինակ Խօնան — Սուպիզ նուիրեց Ֆրանսայի թագուհի Թաոփ Անթուանէթի և զոր Մօթի կոմսուհին, արկածախնդիր Ժանն ար Վալուա, 1785 Փետր.ի իրիկուն մը կասր կառը ըրաւ իր ամուսինին և իրենց մեղսակից Ռէթօ ար Վիլէթի օգնութեամբ։

Ճիշդը ըսելու համար, միայն կազմածքը վաւերական էր: Ռէթօ ար Վիլէթի պահած էր զայն, մինչ Մօթի կոմսը և

կոմսուհին ամէն կողմ կը ցրուէին վայրագօրէն քակուած քարերը, — Պէօնմէրի կողմէ այնքան ինամբով ընալուած այն հիանալի քարերը, Աւելի եռքը, Խտալիոյ մէջ ծախոց զայն կասթօն ար Տիէօ — Սուպիզի եղբօրորդի և ժառանգորդ կարտինալին, անոր միջպաւ վհացումէ աղատուած Խօնան — կէմէնէի աղմկալից մանկութեան միջոցին, և որ ի միշտասկ իր հօրեղբօր, զնեց Ֆնգլիացի գոհարավաճառ ձէ Փէրիսի քով մնացած քանի մը աղամանդները, նուազ արժէք բայց միեւնոյն ծառալլը ունեցող տրիչ աղամանդներով ամրողջացուց զանոնք և յաջողեցաւ վերակազմել «գերի մանեակը», ճիշտ ինչպէս որ ելած էր Պէօնմէրի և Պատանժի ձեռքերէն։

Տաէօ — Սուպիզները գրէթէ մէկ դարու չափ հպարտացան այս պասոժտիան գոհարեղինուի : Թէեւ զմնադան պարագաւներ մնեապէս նուաղեցացին անոնց հարստութիւնը, բայց անոնք ուեկի աղէկ ուեղեցին իրենց տան ծախքերը քիչցնել քան թէ արքայական թանկացին մտնունքը ձեռքէ հանել : Մանաւորաղէն արդի կոմսը կասրուած էր անոր, ինչպէս մարդ կը կապուի իր հայրերուն բնակարտնին : Խոհեմութեան համար Քաէտի Լիօնէի մէջ զբամարկդ մը վարձած էր և հոն կը պահէր զայն : Ինք անձամբ կ'երթար կ'ամսէր միջօրէէն ետք այն օրուան, ուր կինը անով զարդարուիլ կ'ուղէր, և յաջորդ օրը ինք անձամբ կը տանէր ու տեղը կը զնէր :

Այն իրիկունը, թասիթիլի պալտատան ընդունելութեան միջոցին, կոմսուհին ծշմարիս յաջողութիւն մը ունեցաւ և Քրիսթիան թագաւորը, պրուն ի պատիւ տրուած էր հանդէսը, զիտեց անոր հիանալի գեղեցկութիւնը : Աղամանդները լոյփ հեղեղներ կը թափէին չնորհալի վիզին չուրջ : Անոնց հազար անկիւնները լոյտերուն տակ բոցերու պէօ կը վառուուր անկիւնները լոյտերուն տակ բոցերու պէօ կը թուէրն ու կը շողջողացին : Կը թուէր թէ իրմէ զատ ո՛չ որ պիտի կընար այլքան հեշտիւ ու աղնուութեամբ կըել այզպիտի զարդի մը բեռը :

Կրկին յաղբեանակ մը եղաւ ասիկա, զոր կոմս ար Տիէօ լիապէս ճաշակեց և որուն համար ինքզինքը չնորհաւորեց լիապէս ճաշակեց և որուն համար ինքզինքը չնորհաւորեց երբ Սէն Ժէրմէն արուարձանի իրենց վաղեմի բնակարտնին

սենեակը գարձան։ Հպարտ էր իր կնոջը և թերեւս նոյնչափ գոհարեղէնին համար, որ իր առնը կը փառաւորէր չորս սերունդներէ ի վեր։ Եւ կինը անկէ կը քաղէր քիչ մը մնուած ունայնամտութիւն մը, որ իր վէս նկարագրին յատկանիշն էր։

Ցաւով հանեց մանեակը ուսերէն և առուաւ ամուսինին, որ հիացմամբ քննեց զայն, որպէս թէ բնաւ տեսած չէր։ Յետոյ կարտինալին զինանշանը կրող կարմիր կաշիէ առուփին մէջ դնելով, յարակից դահլիճը գնաց, — տեսակ մը ննջախորշ մանաւանդ, զոր բոլորովին մեկուսացուցած էին սենեակէն, և որուն միակ մուռաքը իրենց անկողնին մօտ կը գտնուէր։ Ինչպէս ուրիշ անդամներ, բաւական բարձր տախտակի մը վրայ, գլխարկի տուփերու և ճերմակեղէնի դէղերու միջեւ պահեց։ Դուռը նորէն գոցեց և հանուեցաւ։

Առառն, ժամը թին միջոցները ելաւ, նախաձաշէն առաջ մինչեւ Քոէտի Լիօնէ երթալու զիաւաւորութեամբ։ Հագուեցաւ, զաւաթ մը խանուէ խմեց և ախոռ իջաւ։ Հոն հրամաններ առուաւ։ Զիրեէն մին հոգ կը պատճառէր իրեն։ Բակին մէջ, իրեն առջեւ քալեցնել առուաւ։ Յետոյ կնոջը քով դարձաւ։

Անիկա սենեակէն դուրս ելած չէր և մազերը կը շակէր սպասուհիին օգնութեամբ։

- Դուրս կ'ելլէք, հարցուց ամուսինին։
- Այո՛... Քոէտի Լիօնէ երթալու համար...
- Ա՛հ, արդարեւ... աւելի խոնեմութիւն է։

Մասւ դահլիճ։ Բայց քանի մը բոպէ ետք հարցուց, առանց սակայն ամենափոքր զարմանքի։

- Առի՞ք, սիրելի բարեկամուհի՛ս։
- Ի՞նչպէս, բայց ո՛չ, բան մը չեմ առած, պատասխանեց կինը։

- Տեղը փոխած էք։
- Ամենեւին... այդ դուռը բացած իսկ չեմ։

Կոմսը երեւցաւ, դէմքը այլայլած և հազիւ լսելի ձայռ մը թոթովեց։

- Զէք առած... Դուք չէք... Ռւրեմն...

Կոմսուհին վազեց և տենդոտ կերպով փնտուեցին, խաւաքարտէ տուփերը գետին ձգելով և ճերմակեղէնի դէղերը փլցնելով։ Եւ կոմսը կը կրկնէր։

— Անօգուտ է... Բրածնիս անօգուտ է... հոս, սա՝ տախտակին վրայ դրի։

— Կրնաք սխալած ըլլալ։

— Հոս, սա՝ տախտակին վրայ և ո՛չ ուրիշի վրայ։

Մոմ մը վառեցին, վասն զի սենեակը բաւական մութ էր ու վերցուցին բոլոր ճերմակեղէնները և բոլոր առարկաները, որ կը խօսդէին զայն։ Եւ երբ դահլիճին մէջ այլ եւս բան մը չմնաց, պարտաւորուեցան յուսահատօրէն խոստովանիլ թէ «Թագուհիին Մանեակը» անհետացած էր։

Կոմսուհին, որ վճռական բնութիւն մը ունէր, առանց պարապ ողբուկոծերով ժամանակ կորսնցնելու, մարդ զրկեց և իմաց տուաւ քօմիսէր Մ. Վալօրպի, որուն արթուն միտքը և հեռատեսութիւնը գնահատելու առիթ ունեցած էին արդէն։ Մանրամասն տեղեկաթիւններ տուին քօմիսէրին, որ անմիջապէս հարցուց։

— Վստա՞հ էք, Պ. Կոմս, թէ գիշերը ճեր սենեակէն ո՛չ ոք կրցած է անցնիլ։

— Բացարձակապէս վստահ եմ։ Քունս շատ թեթեւ է։ Աւելին կայ։ Սյո սենեակին դուռը փականքով գոցուած էր։ Սյո առառու պարտաւորուեցայ փականքը քաշել երբ կինո զանգակը զարկաւ սպասուհին կանչելու համար։

— Ուրիշ անցք չկայ, որմէ կարելի ըլլայ դահլիճ մանեւ։

— Ո՛չ։

— Պատուհան ալ չկայ։

— Կայ, բայց անդործածելի եղած է։

— Կը փափաքէի տեսնել։

Մոմեր վառեցին և Մ. Վալօրպ անմիջապէս դիտել տուաւ թէ պատսահանը կէս բարձրութիւնին միայն անդործածելի եղած էր կաշիէ սնտուկի մը միջոցաւ, որ, ասկէ զատ, ձշդիւ չէր դաշեր պատուհանին։

— Պէտք եղածին չտփ կը դպչի, պատասխանեց Մ. Տոէօ,

այսպէս որ անկարելի է տեղափոխել զայն առանց շատ աղմուկ համելու :

— Ի՞նչ բանի վրայ կը նայի այս պատուհանը :
— Եթրին պզափկ բալի մը վրայ :
— Ասոր վրայ արիշ յա՞րկ մըն ալ ունիք :
— Երկու յարկ, բայց ծառաներու յարկին մակերեսին
վրայ բակը պաշապանուած է պզափկ օդակներէ շինուած
վանդակորմով մը : Ասոր համար է որ չառ քիչ լոյս ունինք :

Եւ արգէն, երբ կաշիէ մնտուկը մէկդիք առին, տեսան
որ պատուհանը գոց էր, ինչ որ պիտի չըլլար, եթէ մէկը
գուրաէն մտած ըլլար :

— Եթէ սակայն մէկը մեր սենեակէն գուրս եւած չըլլայ,
դիակէ տուաւ կոմսը :

— Այդ պարագային այս սենեակին փականքը գոց պիտի
չկտնէինք :

Թօմիւրը պահ մը մաածեց : Յետոյ կոմսուհին դատնա-
րով հարցուց .

— Տի'կին, ձեր շուրջը գտնուողները գիտէի՞ն թէ երէկ
իրիկուն այդ մանեակը պիտի գործածէիք :

— Սաշաշտ, ծածկած չեմ : Բայց ո՛չ ոք գիտէր թէ այս
դահիճին մէջ կը պահէինք :

— Ո՛չ մէկը չէ՞ր գիտեր :
— Ո՛չ . . . եթէ սակայն . . .

— Կաղաչեմ, Տի'կին, ծատեցէք : Ասիկա խիստ կարեւոր
էքս մըն է :

Կոմսուհին ըստ ամուսնոյն,
— Հանրիէթի վրայ կը խորհէի :

— Հսնրիէթի : Անիկա ալ, միւսներուն պէս, չի գիտեր
այս մանրամասնութիւնները :

— Վատա՞ն եռ :
— Ա՞վ է այդ կինը, հարցուց Մ. Վալօրալ :

— Վանքի բարեկամուհի մը, որ իր ընտանիքին հետ
գժառւած է աեսակ մը գործաւորի հետ ամուսնալու հաւ-
մար : Ամուսինին մեռնելէն եար, զաւկին հետ քովո տոք և

այս բնակարանին մէջ յարկաբաժին մը կահաւորեցի իրենց
համար :

Եւ աւելցուց շփոթութեամբ .
— Քանի մը ծառայութիւններ կը մատուցանէ ինձի :

Խիստ ճարտար մատներ ունի :

— Ո՞ր յարկո կը բնակի :
— Մեր յարկը . . . չառ հեռուն չէ . . . , այս նրանցքին
ծայրը . . . Եւ նոյն իոկ, կը խորհիմ թէ իր խոհանոցին պա-
տուհաննը . . .

— Կը բացուի այդ պզափկ բակին վրայ, այսպէս չէ :

— Այս', ճիշդ մերինին դէմը :
Թեթեւ լուսթիւն մը յաջորդեց այս յայտաբարութեան :
Յետոյ Մ. Վալօրալ ինդքեց որ Հանրիէթի կը ու ամուն

միսր:

Կար կարելու վրայ գտան զինքը, մինչ որդին՝ մատու-
հ. — Ետարեկան աղեկ մը, իր քովը նասած կը կարգար :

Թօմիւրը, որ բաւական զարմացած էր աեսնելով սկոր-
մելի յարկաբաժինը, զոր կահաւորած էին անոր համար և
ող կը բազկանար ընդամէնը տուանց փառարանի սենեակի մը
և իրը խոհանոց ծառայուղ խորչէ մը, հարցաքննեց զայն :
Հանրիէթ ալլայլեցաւ, զործուած զալութիւննը իմանալով :
Ըստի իրիկուն ինք հագուեցուցած էր կը խոհուհին և մանեակը
անցուցած էր անոր վիզին շուրջ :

— Տէ՛ր Ստուած, որո՞ւն մտքէն կ'անցնէր, պուաց :

— Ո՛ւ և է գաղափար մը, ամենափոքր կատկած մը չու-
նի՞ք : Կարելի է որ գողը ձեր սենեակէն անցած ըլլայ :

Հանրիէթի ինդաց յօժարակամ, տուանց նոյն իոկ երեւա-
կայելու թէ կընային կասկածիլ իրմէ :

— Բայց սենեակէս գուրս չելայ, լուաւ : Երրեք գուրս
չեմ ելլեր : Եւ յետոյ չաեսա՞ք ուրեմն :

Խորչին պատուհանը բացաւ :

— Տիսէք, երեք մէկը կայ մինչեւ դիմացի եղերքը :

— Ի՞վ ըստ ձեզի թէ այդ կողմէն կատարուած զո-
րութեան մը ենթադրութիւննը կ'ընենք :

— Բայց... Մանեակը դահլիճին մէջ չէր:
— Ինչո՞ւ գիտէք:
— Անշո՞ւշտ: Միշտ իմացած եմ թէ գիշերը հոն կը դնեն... իմ առջեւս խօսած են...

Դէմքը, որ տակաւին թարմ էր, բայց վիշտերը եղծած էին զայն, խորին քաղցրութիւն և համակերպութիւն կ'արտայայտէր: Սակայն անիկա, լուռթեան մէջ, անձկութեան արտայայտութիւն մը ունեցաւ յանկարծ, որպէս թէ վտանգ մը կ'սպառնար իրեն: Զաւակը կուրծքին վրայ սեղմեց: Տղան անոր ձեռքը բռնեց և գորովանքով համբուրեց:

— Չեմ ենթադրեր, ըստ Մ. Տուչո քօմիսէրին երբ մինակ մնացին, չեմ ենթադրեր թէ կը կասկածիք անկէ: Ես կ'երաշխաւորեմ անոր: Պարկեշտութեան մարմնացունին է:

— Ո՛հ, բոլորովին ձեր կարծիքէն եմ, հաստատեց Մ. Վալօրակ: Առ առաւելին մտածած էի անդիտակից մեղսակցութեան մը վրայ: Բայց կ'ընդունիմ թէ այս բացատրութիւնը պէտք է լքուի, մանաւանդ որ ամենեւին չի լուծեր հանելուկը, որուն կը բախինք:

Քօմիսէրը աւելի առաջ շտարաւ այս քննութիւնը, զոր հարցաքննիչ դատաւորը ձեռք առաւ և ամբողջացուց յաջորդ օրերը: Նառաները հարցաքննուեցան, փականքին վիճակը ծշուեցաւ, դահլիճին պատուհանին դոցուելուն և բացուելուն վրայ փորձեր եղան, ննջարանը վերէն վարքնուեցաւ... Ամէն բան անօգուտ եղաւ: Փականքը անվթար էր: Պատուհանը չէր կրնար բացուիլ կամ զոցուիլ դուրսէն:

Մասնաւոր հետազօտութիւններ եղան Հանրիէթի մասին, որովհետեւ, ամէն բանի հակառակ, միշտ կը դառնային այն կողմը: Անոր կեանքը քննուեցաւ մանրազնին կերպով և հաստատուեցաւ թէ երեք տարիէ ի վեր չորս անգամ միայն դուրս ելած էր բնակարանէն և չորս անգամուն ալ ի՞նչ նպատակի համար դուրս ելած ըլլալը կարելի եղաւ որոշել: Իրականին մէջ անիկա իրը սենեկապանուհի և կարուհի կը ծառայէր տիկին Տուչօյի, որ անոր հանդէպ խըս-

տութիւն ցայց կուտար, ինչպէս որ ծառաները վկայեցին դաղսնաբար:

— Եւ արդէն, կ'ըսէր հարցաքննիչ դատաւորը, որ շաբաթէ մը ետք քօմիսէրին եղրակացութիւններուն յանգեցաւ, ընդունելով որ յանցաւորին ո՛վ ըլլալը գիտնայինք, ինչ որ չենք գիտեր, աւելի տեղեկութիւն մը պիտի չունենայինք այն եղանակին վրայ, որով գործուած է գողութիւնը: Աջ ու ձախ կողմէ իրրե արգելքներ ունինք գոց դուռ մը և պատուհան մը: Դաղտնիքը կրկին է: Ի՞նչպէս կրցած են ներս մտնել և ի՞նչպէս—ինչ որ շատ աւելի դժուար է—կրցած են փախչիլ, իրենց ետեւը ձգելով փականքուած դուռ մը և գոցուած պատուհան մը:

Զորս ամսուան հետազօտութիւններէ ետք, դատաւորը աս համոզումին յանգած էր գաղտնապէս: — Տէր և Տիկին Տրէօ, ստակի պէտքէ մղուած, Թագուհիին մանեակը ծախած էին: Գործին վերաբերեալ թուղթերը ծալեց մէկդի դրաւ:

Թանկագին գոհարեղէնին գողութիւնը Տրէօ Սուպիզներուն հարուած մը տուաւ, որուն դրումը պահեցին երկար ատեն: Այդպիսի գանձի մը կազմած տեսակ մը պահեստը այլևս զօրավիգ չըլլալով իրենց վարկին, ինքզինքնին դէմ առ դէմ գտան աւելի պահանջկոտ առնելիքւորներու և նուազ նպաստաւոր փոխատուներու: Հարկադրուեցան ազգու միջոցներ ձեռք առնել, ծախել, գրաւի դնել: Մէկ խօսքով, պիտի փճանային եթէ հեռաւոր ազգականներէ ինկած երկու խոչըր ժառանգութիւններ չիրկէին զիրենք:

Իրենց հպարտութեան մէջ ալ տառապեցան, որպէս թէ ազնուականութեան աստիճան մը կորսնցուցած ըլլային: Եւ, տարօրինակ բան, կոմսուհին յանցանքը վերադրեց իր նախկին դպրոցակից բարեկամուհիին: Անոր դէմ ճշմարիտ ոխ մը կ'զգար և յայտնապէս կ'ամբատանէր զայն: Նախ ծառաներուն յարկը քշեցին զայն, յետոյ մէկ օրէն միւսը ճամբեցին:

Եւ կեանքը սահեցաւ առանց կարեւոր դէպքերու: Շատ ճամբորգեցին:

Այս ժամանակամիջոցին մէջ դէպք մը միայն պէտք է ի վեր հանել: Հանրիէթի մեկնումէն քանի մը ամիս ետք, կոմունին նամակ մը ստացաւ անկէ, որ զարմանք պատճառեց իրեն:

Ահաւասիկ այդ նամակը.

«Տիկին.— Զեմ գիտեր թէ ի՞նչպէս շնորհակալ ըլլամ ձեզի: Վասնզի դուք էք, այնպէս չէ՝, որ ասիկա զրկեցիք ինծի: Միայն դուք կրնաք ըլլալ: Աւրիշ ո՛չ ոք գիտէ իմ թաքսոցս այս պղտիկ գիւղին մէջ, եթէ կը սխալիմ, ներեցէք ինծի և գոնէ ընդունեցէք երախտափխառնթեանս հաւաստիքը ձեր անցեալ բարութիւններուն համար...»

Ի՞նչ ըսել կ'ուզէր: Անոր հանդէպ կոմունիին ներկայ կամ անցեալ բարութիւնները բաղմաթիւ անիրաւութիւններ էին միայն: Ի՞նչ կը նշանակէին այդ շնորհակալութիւնները:

Հրաւիրուած ըլլալով բացատրութիւն տալ, Հանրիէթ պատասխանեց թէ թղթատան միջոցաւ ո՛չ յանձնարարեալ նամակով մը հաղար ֆրանքնոց երկու պանքտոմս ստացած էր: Պահարանը, զոր կը Կցէր իր պատասխանին, Բարիզի դրոշմը կը կրէր, և վրան իր հասցէն միայն կար, յայտնապէս կեղծուած գիրով մը:

Ուրկէ կուգար այս 2000 ֆրանքը: Ո՞վ դրկած էր և ինչո՞ւ զրկած էր: Դատական իշխանութիւնը աեղեկութիւններ առաւ: Բայց ի՞նչ հետքի կարելի էր հետեւիլ այս խարին մէջ:

Եւ ոոյն եղելութիւնը պատահեցաւ 12 ամիս ետքը: Երրորդ անգամ և չորրորդ անգամ ևս պատահեցաւ: Վեց տարի այսպէս եղաւ, սա տարբերութեամբ որ հինգերորդ և վեցերորդ տարին զումարը կրկնապատկուեցաւ, որով Հանրիէթ, յանկարծակի հրւանդ ինկած ըլլալով, կրցաւ ըստ պատշաճի ինամել ինքզինքը:

Ուրիշ տարբերութիւն մը: — Թղթատարակոն վարչութիւնը կանոնական թերութեան պատրուակաւ նամակներէն մէկը գրաւած ըլլալով, վերջին երկու նամակները, որոնց

մէկը Սէն Ժէրմէնէն և միւսոր Սիւրէնէն թուազրուած էին, զրկուեցան ըստ կանոնի: Առաջողը նախ Անգլիթի, յետոյ Բէշար ստորազրեց: Տուած հասցէները կեղծ էին: Վեց տարի ետք Հանրիէթ մեռաւ: Հանելուկը անլոյծ մնաց:

* * *

Այս բոլոր գէպքերը ծանօթ են հասարակութեան: Դործը եղաւ անոցմէ որ հանրային կարծիքը ոգեւորեցին: Տարօրինակ է ճակատագիրը այդ մանեակին, որ 18րդ դարուն վերջը Ֆրանսան տակնուվրայ ընելէ ետք այնչափ յուեում առաջ բերաւ դար մը վերջւայց ինչ որ պիտի ըսեմ, անձանօթ է ամէնուն, բայց գլուխոր շահակիցներէն և քանի մը անձերէ, որոնցմէ կոմսը բացարձակ գաղնապահութիւն խնդրեց: Եւ որովհետեւ հաւանական է որ անոնք օրին մէկը թերանսան իրենց խոստումին մէջ, ես քօղը պատուելու մէջ ո՛ւ և է խղճահարութիւն չունիմ և այս կերպով հանելուկին լուծումին հետ միեւնոյն ատեն պիտի բացատրուի նախընթաց առաջ թերթերուն հրատարակած այն արտասովոր նամակը, որ, եթէ կարելի է, քիչ մը աւելի մթութիւն և զաղանիք կ'աւելցնէր այս տուամին խորհրդաւորեան վրայ:

Ասկէ ինդ օր առաջ էր: Մ. Տուպիզի տունը ճաշող հրաւիրեալներուն մէջ կը գտնումին իր երկու եղբօրազիկները և հօրեղբօրազիկները, ինչպէս նաև էսավիլի նախագահը, երեսփոխան Պօչա, ասպետ Ֆլուիանի, զոր կոմսը Սիկիլիոյ մէջ ճանչացած էր, և Զօրավար մարքիզ տը մուզիկու, ակումբի վաղեմի ընկեր մը:

Ճաշէն ետք կիները խանուէ խմեցին և պարոնները արտօնուեցան սիկառէթ մը ծիելու, պայմանաւ որ սրանէն դուրս չելլեն: Խօսեցան: Աղջիկներէն մէկը զրօսանքի համար թուղթ բացաւ և գուշակութիւններ ըրաւ: Յետոյ խօսեցան անուանի ոճիներու վրայ: Եւ այս առթիւ է որ Մ. տը Խուզիկէս, որ բնաւ առթիւ չէր փախցնէր կոմսին հետ

իշնալու, յիշեցուց մանեակին դէպքը, — խօսակցութեան նիւթ, որմէ կը սոսկար Մ. Տռէօ:

Խսկոյն ամէն ոք իր կարծիքը յայտնեց: Խւրաքանչիւրը վերսկսաւ քննութիւնը իր ձեւով: Եւ անշուշտ, բոլոր ենթագրութիւնները իրարու անհամաձայն և անընդունելի էին:

— Զեր կարծիքը ի՞նչ է, պարոն, հարցուց կոմսուկին ասպետ Ֆլորիանիի:

— Օ՛հ, տի՛կին, ես կարծիք չունիմ:

Բողոքեցին: Ասպետը քիչ մը առաջ խիստ փայլուն կերպով պատմած էր զանազան դէպքեր, որոնց խառնուած էր իր հօրը հետ, դատական պաշտօնատար Բալէրմոյի մէջ, և ուր հաստատուած էին իր դատաստանը և ճաշակը այս խնդիրներուն համար:

— Կը խոստովանիմ թէ, ըստու, յաջողեցայ մինչ ամէնէն ճարտարները ետ կեցած էին: Բայց ասով չեմ կրնար ինքինքս Շէրլոք Հոլմս մը նկատել... Եւ յետոյ, հազիւ գիտեմ թէ ինդիրը ի՞նչ բանի վրայ է:

Ամենքը տանտիրոջ կողմը դարձան: Այս վերջինը պարտաւորուեցաւ իրողութիւնները ամփոփել ակամայ: Ասպետը մտիկ ըրաւ, մտածեց, քանի մը հարցումներ ըրաւ և մրմռաց.

— Զարմանալի է..., առաջին տեսութեամբ ինծի կ'երեւայ թէ այնչափ դժուար չէ գուշակել:

Կոմոր ուսերը թոթուեց: Բայց միւսները փութացին առպետին շուրջը, որ շարունակեց քիչ մը վարդապետական շեշտով մը.

— Ոձիրի մը կամ գողութեան մը հեղինակը գտնելու համար ընդհանրապէս հարկ է որոշել թէ այդ ոճիրը կամ գողութիւնը ի՞նչպէս գործուած է: Ներկայ պարագային մէջ ըստ իս խնդիրը շատ պարզ է, վասն զի կը դտնուինք ո՛չ թէ քանի մը ենթագրութիւններու, այլ ստուգութեան մը առջեւ, միակ և անժիստելի ստուգութիւն, որ կ'արտայայտուի սապէս: — Մարդը սենեակին դուռնէն կամ դանիթին պատուհանէն միայն կրնար մտնել: Արդ, փականքուած դուռ մը դուրակէն չի բացուիր: Ուրեմն պատուհանէն մտած է:

— Պատուհանը գոց էր և գոց գտնուեցաւ, յայտարարեց Մ. Տռէօ որչապէս:

— Ներս մտնելու համար, շարունակեց ֆլորիանի, առանց ընդմիջումին պատասխանելու, ուրիշ բանի պէտք չունեցաւ բայց եթէ կամուրջ մը — տափառակ կամ սանդուզ — հաստատելու խոհանոցին պատշգամին և պատուհանին եղերքին միջեւ ու երբ տուփր...

— Բայց կը կրկնեմ թէ պատուհանը գոց էր, պառաց կոմսը անհամբերութեամբ:

Այս անգամ ֆլորիանի պարտաւորուեցաւ պատասխանել, Եւ պատասխանեց ամենամեծ հանդարտութեամբ, մարդու մը պէս, որ այդչափ աննշտն դիտողութենէ մը չի խոռվիր բնաւ:

— Կ'ուզեմ հաւատալ թէ գոց էր, բայց դռնակ մը չկա՞յ:

— Ինչէն գիտէք:

— Նախ գրէիթէ կանոն է որ պատուհանները գոնակ ունենան այս թուտկանի բնակարաններուն մէջ: Եւ յետոյ պէտք է որ այնպէս ըլլայ, քանի որ, ալլապէս, գողութիւնը անբացարելի է:

— Արդարեւ գոնակ մը կայ, բայց պատուհանին պէս գոց է: Նոյն խոկ ուշագրութիւն չէ եղած:

— Սիսալ մըն է տափկա: Վասն զի եթէ ուշագրութիւնը ըլլար, անշուշտ պիտի տեսնուէր թէ բացուած էր:

— Ի՞նչպէս:

— Կ'ենթալիքեմ թէ անփկա, միւս բոլոր գոնակներուն պէս, կը բացուի երկաթէ հրատակած թելով մը, որ վարի ծայրը օղակ մը ունի, այնպէս չէ:

— Այո՛:

— Եւ այդ օգակը պատուհանին և կաչիէ մնատկին միջեւ կախուած էր:

— Այո՛, բայց չեմ հասկնար:

— Ահաւասիկ: Ապակիին մէջ բացուած ձեզքով մը և գործիքի մը միջոցաւ, — ենթագրենք երկաթեայ գաւազան մը, ծայրը կեռով մը —, կրցած են օգակը բոնել, անոր վրայ ձնչել և բանալ:

— Ազէ՛կ, ազէ՛կ, գուք այդ ամէնը դիւրութեամբ մը կը կարգադրէք, միայն թէ բան մը կը մտոնաք, սիրելի պարոն, այսինքն թէ ապակիին վրայ բացուած ճեղք մը չկայ:

— Ճեղք մը կայ:

— Եթէ ըլլար, պիտի տեսնուէք:

— Տեսնելու համար պէտք է զիտել, և զիտած չեն: Ճեղքը գոյութիւն ունի, նիւթապէս անկարելի է որ գոյութիւն չունենայ ապակիին երկայնքը, մածիկին մօտ, անշուշտ ուղանայեաց կերպով:

Կոմսը ոտքի ելաւ: առ ճպրգուած կ'երեւար: Երկու երեք անգամ սրահին մէջ վեր վար պտաեցաւ ջղային քայլով մը և, Ֆլոռիանիի մօտենալով, ըստու.

— Այդ օրէն ի վեր ոչինչ փոխուած է վերը... Այդ դահլիճին մէջ ոտք դնող եղած չէ:

— Այդ պարագային, պա՛րմն, պէտք է որ ստուգէք թէ բացատրութիւնո կը համտապատստսիանէ իրականութեան:

— Դատական իշխանութեան հաստատած իրողութիւններին ո՛չ մէկուն կը համտապատստսիանէ: Դուք բան մը չէք տեսած, բան մը չէք զիտեր, և մեր տեսածներուն ու զիտացներուն հակառակը կ'ըսէք:

Ֆլոռիանի կոմսին զայրոյթը չնշմարել ճեւացուց և ըստ ժպտելով.

— Կը ջանամ յստակատես ըլլալ, ահա այսչափ: Եթէ կը սիսալիմ, ապացուցէք պիտլ:

— Շուտով պիտի ապացուցանիմ: Կը խստովանիմ թէ ի վերջոյ ձեր ապահովութիւնը...

Մ. Տոէօ քանի մը խօսքեր ալ ծամծմեց, յետոյ յանհարծ դէպի դուռը զնաց և դուրս ելաւ:

Բառ մը շարտասանուեցաւ: Սնձկութեամբ կը սպասէին, որպէս թէ, ստուգիւ, ծամարտութեան մատնիկ մը պիտի երեւար: Եւ լուսթիւնը ծայրացել ծանրութիւն մը ունէր:

Վերջապէս կոմսը երեւցաւ դրան առջեւ: Տժկնը էր և տարօրինապէս յուզուած: Դողլոշուն ձայնով մը բառ բարեկամներուն.

— Ներում կը ինսդրեմ ձեզմէ... Պարոնին յայտնութիւն-ները շատ անակնկալ են... երբեք պիտի չփարծէի... կինը անյագօրէն հարցուց:

— Եսուէ՛, կը պազատիմ, ի՞նչ կայ:

— Ճեղքը գոյութիւն ունի նշանակուած տեղը..., ապակիին երկանքը, թոթովեց:

Զանկարծ բռնեց ասպետին թեւը և հրամայական շեշտավի մը բառ անոր:

— Եւ հիմա, պա՛րմն, շարունակեցէք... Կ'ընդունիմ թէ մինչեւ հսու իրաւունք ունիք, բայց հիմա... Վերջացած չէ..., պատասխանեցէք... Ի՞նչ պատահած է, ձեր կարծիքով:

Ֆլոռիանի թեւը աղասից մեզմիւ և պահ մը ետք ըստա:

— Ե՛ս ուրեմն, ըստ իս, ահա թէ ի՞նչ պատահած է: Մարդը, զիտնալով թէ տիկին Տոէօ պարահանդէս պիտի երթար մանեակով, իր կամրջակը ձգած է ձեր բացակայութեան միջոցին: Պատուհանին մէջէն հսկած է ձեր վրայ և գոհարեղէնը պահենիդ տեսած է: Զեր մեկնելէն ետք, պակին կոտրած և օղակը քաշած է:

— Լա՛ւ, բայց հեռաւորութիւնը շատ մեծ է և չի կրնոր դռնակին համնիլ պատուհանին եղերքին:

— Եթէ չէ կրցած բանալ զայն, պատճուր այն է որ նոյն ինքն դռնակին անցած է:

— Անկարելի է: Դռնակին ներս մանելու շափ բարակ մարդ չկայ:

— Այն առեն մասնողը մարդ մը չէ:

— Ի՞նչպէս:

— Անշո՛ւշտ: Եթէ անցքը մարդու մը համար շատ նեզէ, պէտք է որ մասնողը ազայ մը ըլլայ:

— Տղայ մը:

— Չըսիք թէ ձեր Հանրիէթ բարեկամուհին ազայ մը ունէր:

— Արդարեն..., տղայ մը, որ նեառէ կը կոչուէր:

— Շատ հաւանական է որ այդ նեառը գործած է զողութիւնը:

— Ի՞նչ ապացոյց ունիք։
— Ի՞նչ ապացոյց . . . Ապացոյց չի պակսիր . . . Այսպէս,
օրինակի համար . . .

Լոեց և քանի մը բապէ մտածեց։ Յետոյ չարունակեց։
— Այսպէս, օրինակի համար այդ կամքջակը։ Հաւատա-
լի չէ որ աղան դուրսէն բերած ու տարած ըլլայ առանց
նշմարություն։ Գործածած ըլլալու է ինչ որ կը գտնուէր իր
արամագրութեան տակ։ Այն խորչին մէջ, ուր Հանրիէթի իր
կերակուրը կ'եփէր, պատէն կախուած դարակներ կան,
որոնց վրայ սաները կը դնէին։ Այսպէս չէ։

— Երկու գարակներ, ո՞րչափ որ կը յիշեմ։

— Պէտք էր ստուգել թէ այդ գարակները իրօք հաս-
տատուած են փայտէ մոյթերուն վրայ, որ զանոնք կը բանեն։
Հավատակ պարագային պիտի արտօնուէինք մտածելու թէ
աղան զանոնք քակած և յետոյ իրարու կցած է։ Թերեւո-
նակ, քանի որ հնոց մը կար, պիտի գտնուէր հնոցի յատուկ
կեռը, զոր գործածած ըլլալու է պատուհանին դոնակը բա-
նալու համար։

Կոմը, առանց խօսք մը ընելու, դուրս ելաւ, և այս
անդամ ներկաները չզգացին իսկ անծանօթին այն պղտիկ
անձկութիւնը, զոր ցոյց ստուած էին առաջին անդամ։ Գի-
տէին, ռացարձակ կերպով գիտէին թէ Ֆլուիֆանի նախա-
տեսութիւնները ճիշդ էին։ Այդ մարդէն կը բխէր ա՛յնքան
ձշգագոյն ստուգութեան տպաւորութիւն մը որ սնոր մտիկ
կ'ընէին ո՛չ թէ որպէս թէ անփկա իրողութիւնները կը հե-
տեւցնէր իրարմէ, այլ որպէս թէ կը պատմէր գէպքեր, որոնց
վաւերականութիւնը կարելի էր ճշգել հետզհետէ։

Եւ ո՛չ ոք գարմացաւ երբ կոմը գառնալով ըստաւ։

— Տղան է, նո՛յն ինքը, ամէն բան կը հաստատէ առիկա։

— Տախտակները . . . , կեռը տեսո՞ք։

— Տեսայ . . . , տախտակներուն գամերը հանուած են . . .

Կեռը տակաւին հան է։

Տիկին Տոէօ—Սուպիկ պոռաց։

— Ան է . . . Հսել կ'ուզէք մանաւանդ թէ մայրն է։

Հանրիէթ միակ յանցաւորն է։ Անիկա ստիպած պիտի ըլլայ
իր որդին . . .

— Ոչ, հաւատակց ասպետը, մայրը յանցանք չունի։

— Հաւատակիք բան չէ։ Միեւնոյն սենեակին մէջ կը
բնակէին։ Տղան պիտի չկրնար գործել առանց Հանրիէթի
պիտութեան։

— Միեւնոյն սենեակը կը բնակէին, բայց ամէն բան
յարակից սենեակին մէջ պատահած է դիշերը, մինչ մայրը
կը քնանար։

— Եւ մանեակը, ըստու կոմը։ Տղուն գոյքերուն մէջ
պիտի գտնուէր։

— Ներեցէք, անիկա «դուքս» կ'ելլէք։ Այն առառւն փոկ,
ուր տեսաք զինքը աշխատութեան սեղանին առջե, գպրոցէն
եկած էր և դատական իշխանութիւնը, փոխանակ անմեղ մօ-
րը գէմ սպառելու իր միջոցները, թերեւու աւելի աղէ
սերշնչում մը անեցած պիտի ըլլար խուզարկելով աղուն
զրանեղտոր, իր գասադիրքերուն մէջ։

— Լաւ, բայց Հանրիէթին ամէն տարի ստացած 2000
ֆրանքը իր մեղսակցութեան լաւագոյն նշանը չէ։

— Եթէ մեղսակից ըլլար, այդ գրամին համար չնորհա-
կալութիւն կը յայտնէր ձեզի։ Եւ յետոյ, հսկողութիւն
չէին ըներ անոր վրայ։ Մինչ տղան ազատ է, ամէն դիւ-
րութիւն ունի մինչեւ մօտակայ քադաքը երթալու, վաճա-
ռորդի մը հետ բանակցելու և վար դինով սնոր տալու
աղամանդ մը, երկու աղամանդ, պարագային համեմատ . . . ,
սու միակ պայմանաւ որ դրամի առաքումը Բարիզէն ըլլայ։

* * *

Անորակելի նեղութիւն մը կը ճնշէր Տոէօ—Սուպիկները
և անոնց հրաւիրեալները։ Ֆլուիանիի շեշտնն և ընթացքին
մէջ ստուգիւ ուրիշ բան մը կար քան այն ստուգութիւնը,
որ ոկիզրէն այնչափ դօրաւոր կերպով գրգռած էր կոմը։
Հեզնութեան պէս բան մը կար, հեզնութիւն մը որ կարծես
աւելի թշնամական էր քան համակրայից և բարեկամական։
Կոմը ինդալ ձեւացուց։

— Այս ամենքը այնչափ լաւ յղացուած են որ հիացում
կը պատճառեն ինծի, բռաւ : Ենորհաւարութիւնները : Ի՞նչ
փայլուն երեւակայութիւն :

— Բայց ո՛չ, բայց ո՛չ, պոռաց Ֆլօրիանի ծանրօմէն,
չեմ երեւակայեր, այլ կը վերմշեմ պարագաները, որոնք իմ
ցոյց առած կերպով տեղի ունեցան անխռուսակելիօրէն :

— Ի՞նչէ՞ն գիտէք :

— Զեր բոածներէն : Մօրը և զաւկին կեսնքը կ'երեւառ
կայեմ հոն, դաւառին խորը : Մայրը կը հիւանդանոյ : Պղտի-
կը հնարքներ կը մտածէ քարերը ծախելու և մայրը փրկելու-
կամ գէթ անոր վերջին վայրկեանները քաղցրացնելու համար :
Հիւանդանութիւնը կը յաղթէ : Մայրը կը մեռնի : Տարիներ
կ'անցնին : Տղան կը մեծնաց, մարդ կ'ըլլաց : Եւ այն ասուն,
— այս անդամ կ'ուղեմ ընդունի՝ որ երեւակայութիւնս ազատ
առարկարէդ գտնէ —, ենթադրինք թէ այս մարդը պէտք կը
զգայ որ դառնայ իր մանկութեան ապրած վայրերը, որ
գտնէ զանոնք որ կատկածեցան իր մօրմէն ու ամբաստանե-
ցին դայն... կը խորհիք սրտառուչ շահեկանութեանը վրայ
այդպիսի տեսակցութիւնն մը վաղեմի տան մէջ, ուր տամարն
իրադարձութիւնները տեղի ունեցած են :

Իր խօսքերը քանի մը բոպէ հնչեցին վրդովագից լուս-
թեան մէջ ու Տէր և Տիկին Տռէօյի դէմքին վրայ կը կար-
դացուէր խելայել ձեզ մը հասկնալու համար, միեւնոյն տանեն
հասկնալու վախը, անձկութիւնը : Կոմար մը մռռաց .

— Ո՞վ էք դուք ուրեմն, պա՛րո՞ն :

— Ե՞ս, բայց առաքեա Ֆլօրիանին եմ, որուն հանդիսե-
ցաք Բալէրմոյի մէջ և զոր արդէն քանի մը անդամ ձեր տու-
նը հրաւիրելու բարութիւնը ունեցաք :

— Այն տան ի՞նչ կը նշանակէ այս պատմութիւնը :

— Բայց ոչի՞նչ : Պարզ խաղ մըն է իմ կողմէս : Կը փոր-
ձիմ երեւակայել այս ուրախութիւնը, զոր Հանրիէթի որդին,
եթէ ողջ է տակաւին, պիտի ունենար ձեզի ըսելով թէ միակ
յանցաւորը ինք եղաւ, վասնզի մայրը գժբախտ էր, կորմն-
ցընելու վրայ էր . . . սպասուհիի պաշտօնը, որով կ'ապրէր և

վասնզի տղան կը տառապեր իր մայրը գժբախտ տեսնելով :

Այս խօսքերը կ'ըսէր զսպուտն յուզումագ մը, կիսովին
ելած և գէպ ի կոմսուհին ծռած : Ա՛ և է տարակոյս չեր
կինար գոյութիւն ունենալ : Սովոր Ֆլօրիանի սւրիշ մէկը չեր
բայց եթէ Հանրիէթի զաւակը : Իր կերպարանքին, իր խօս-
քերուն մէջ ամէն բան կը հոչակէր ասիկա : Եւ յետոյ իր
ամիսերեւ դիտաւորութիւնը, նոյն խոկ իր կամքը չէր իրը
այն ձանցուիլ :

Կոմար վարանեցաւ : Ի՞նչ ընթացք պիտի բանէր յանդուզն
անձին համագէպ : Զանգա՞ն կը զարնել, գայթակղութիւնն մը
յարուցանել, ատենօք զինքը կողովանդ անձին զիմա՞ն կը վար
առնել : Բայց շատ ժամանակ անցած էր : Եւ ո՞վ պիտի ուղէր
ընդունակի յանցաւոր տղու այդ անհեթեթ պատմութիւնը :
Ա՛, աւելի աղէկ էր կացութիւնը ընդունակի, անոր բան իմաս-
տը չըմբանել ձեւացնելով : Եւ կոմը, Ֆլօրիանիի մօտենաւով,
պառաց զուարթօրէն :

— Ծատ զուարծալի, շատ հետաքրքրական է ձեր վէ-
ար : Կ'երդնում թէ կ'ոգեւորէ զիս : Բայց, ըստ ձեզ, Ի՞նչ
եղած է այդ բարի երիտասարդը, այդ տիպար զաւակը : Կը
յուսամ թէ այդ քան գեղեցիկ ձամբու մէջ կանդ առած չէ :

— Ո՞հ, անչուշա ո՞չ :

— Այսպէս չէ՞ : Այդպիսի սկզբնաւորութիւնէ մը ետք:
Վեց տարեկանին մէջ ձեռք անցընել Թագուհին Մանեակը,
այն հոչակառոր մանեակը, որուն կը ցանկար Մասի Ան-
թուանէթ :

— Եւ ձեռք անցընել, ըստ Ֆլօրիանի կոմին պէս
ընելով, ձեռք անցընել առանց ամենափոքր տհաճութեան
մը ենթարկուելու, առանց մէկը մտքէն անցընելու քննել
առակիներուն վիճակը կամ խորհիլ թէ պատահանին եղերքը
շատ մաքուր է, այն եղերքը, զոր որբած էր թանձ փո-
շին վրայ իր անցքին հետքերը ջնջելու համար . . . իսուսու-
վանեցէք թէ առնաք իր տարիքը ունեցող ստահակի մը
գլուխը կը գարձնէին : Ուրեմն շատ զիւրին է առ Ուրեմն
ուզել և ձեռքը երկնցնել միայն կայ . . . Իրաւ որ ուզեց . . .

— Եւ ձեռքը երկնցուց :

— Երկու ձեռքը, աւելցուց տապեաը ինդալով :

Սարսուռ մը անցաւ : Ի՞նչ գաղտնիք ծածկուած էր այս ինքնակոչ միջուիանիի կեանքին մէջ : Մըշափ արտասովոր եղած ըլլալու էր գոյութիւնը այս արկածախնդրին, որ վեց տարեկանին հանձարեղ գող մըն էր և որ այսօր յուզոմներ վնասող արուեստապաշտի, նրբանքով կամ առ առաւելն սխակալութեան զգացում մը գոհացնելու . համար, կուգար զոհին դէմ խրսխստալ անոր տանը մէջ, յանդզնօրէն, խօլարար և սակայն այցելութեան զացող բարեկիրթ մարդու մը բովանդակ անթերիութեամբ :

Ոտքի ելաւ և կոմսուհին մօտեցաւ հրաժեշտ առնելու համար : Այս վերջինը ընկրկելու շարժում մը զսպեց : Ասպետ ժպտեցաւ :

— Ո՛չ, Տիկին, կը վախնաք, բռաւ : Արդեօք շա՞ս հեռուն տարի սալօնի կախարդի պղտիկ կատակերգութիւնս :

Կոմսուհին ինքզինը զսպեց և պատասխանեց միեւնոյն բարեկրթութեամբ, որուն մէջ քիչ մը հիգնութիւն կար .

— Ամենեւին, պա՛րոն: Այդ բարի աղուն առասպելը բնդհակառակը խիստ շահագրեսեց զիս և ուրախ եմ որ իո՞ մասիս այդքան փայլան ճակատուդրի մը տռիթ եղայ: Բայց չէք կարծեր թէ այդ... կնոջ, այդ Հանրիէթին զաւակը իր կոչումին կը հնապանդէր մանաւանդ:

Ասպետը սարսուց, ակնարկութիւնը զգալով և պատասխանեց :

— Համազուած եմ ատոր և նոյն իսկ պէտք էր որ այդ կոչումը լուրջ ըլլար որպիսզի տղան չվհատէր բնաւ :

— Ի՞նչպէս:

— Բայց այս': Ինչպէս գիտէք, քարերուն մեծ մասը կեղծ էր: Անդիմացի գոհարավաճառէն գնուած քանի մը աղամանդները միայն ճշմարիտ էին, միւսները մի առ մի ծախուած ըլլալով կեանքի անհրաժեշտութեանց համեմատ :

— Միշտ թագուհին Մանեակն էր անիկա, պա՛րոն, բռաւ կոմսուհին հպարտութեամբ և ինծի կուգայ թէ Հանրիէթի որդին ասիկա մեղի կը վերաբերի մեր անունին,

— Հասկցած ըլլալու է, Տիկին, թէ կեղծ կամ իրաւ, մանեակը ամէն բանչ առաջ ցուցամոլութեան առարկայ մը, աշանակ մըն էր :

Մ. Տոէօ շարժում մը ըրաւ: Կինը իսկոյն կանխեց զայն:

— Պա՛րոն, ըստաւ, եթէ ձեր ակնարկած մարդը ամենագոյզն ամօթիսածութիւն ունի... .

Ընդմիջեց, Ֆլուիանիի հանդարտ նայուածքէն վախալուով :

Ասպետը կրկնեց .

— Եթէ այդ մարդը ամենագոյզն ամօթիսածութիւն ունի... .

Կոմսուհին զգաց թէ բան մը պիտի չշահէր եթէ այդ վերպով խօսէր անոր հետ և հակառակ իր կամքին, հակառակ իր բարկութեան և նուաստացած հպարտութեան համակ սարսուն զայրոյթին, գրէթէ քաղաքավարութեամբ ըստ անոր:

— Պա՛րոն, պատմութիւնը կ'ըսէ թէ Ռէթօ ար Վիլէթ, երբ թագուհին Մանեակը իր ձեռքին մէջ ունեցաւ և բոլոր աղամանդները հանեց ժամն ար Վալուայի հետ, չամարձակեցաւ կազմածքին գալչիլ: Հասկցաւ թէ աղամանդները զարակից մասն էին միայն, բայց կազմածքը էական զարդը, արուեստագէտին ստեղծագործութիւնն իսկ էր ու յարդեց զայն: Կը կարծէք թէ այդ մարդն ալ հասկցած ըլլայ:

— Տարակոյս չունիմ թէ կազմածքը գոյութիւն ունի: Տղան յարդեց զայն:

— Է՛ս ուրեմն, պա՛րոն, եթէ պատահի որ անոր հանդիմակ, ըսէք իրեն թէ անիրաւաբար կը պահէ մէկը այն սխարներէն, որոնք կարգ մը ընտանիքներու սեփականութիւնն ու փառքն են և թէ կրցած է անոր քարերը խել առանց թագուհին Մանեակը Տոէօ—Սաւալիզ տան պատկանելէ դաղբելու: Ասիկա մեղի կը վերաբերի մեր անունին, մեր պատիւին պէս:

Ասպետը պարզապէս պատասխանեց :

— Պիտի ըսեմ, Տիկին :

Խօնարհեցաւ ամոր սովոր, ողջունեց կոմու և միւռ
Ներկաները և մեկնեցաւ:

* *

Չորս օր ետքը, Տիկին Տոէ իր սենեակին սեղանին
վրայ կը գտնէր կարախնալին զինանշանները կրող կարմիր
կաշիէ առոփ մը, զոր բացաւ: Թագուհին Մանեակն էր:

* *

Բայց որովհետեւ միութեան և արամաբանութեան
հոգածու մարդու մը կեանքին մէջ ամէն բան պէտք է
միեւնոյն նպատակին ձգտի — և թէ քիչ մը «ուէքլամ»ք
երբեք վնասակար չէ —, յաջորդ օրը եօ սր ֆուանս հետ-
ահեալ զգայացունց առղերը կը հրատարակէր.

«Թագուհին Մանեակը, ատենօք Տոէ—Սուպիզ ընտա-
նիքէն գողցուած հոչակաւոր գոհարեղէնը գտնուեցաւ Ար-
ուսէն Լիւրէնի կողմէ, որ փութաց վերադարձնել զայն իր
օրինաւոր տէրերուն: Այս փափուկ և ասպետական հոգա-
ծութիւնը ծափահարելէ զատ արիշ բան կարելի չէ ընել»:

ՎԵՐՋ

ՅԱԶՈՐԴ ԹԻՒՌՎ “ՔՈՒԲԱՅ, ԻՆ ԵՕԹՆՈՑԸ”

ՅԱՅՆԻ ԱԿԻՐԱՀԱՄՄԵՆ	
Պայ Ալի նաստեսի թեհս եֆ. խան	
ԳՈՐԾԱԿԱԼ ԳԻՐՔԵՐԻ ՀՅԴԴԵՍՆԵՐՈՒ-ԵՒ ԹԵՐԹԵՐՈՒ	
Դիմում	100
Նաւասարդ	250
Դրանուական յեղավոյնութիւնը	50
Օշական հաւախածոյ	180
Իննուննվեց	120
Ազատութեան համար Զեյթունի վրեժը	80
» » երլուզի պուլպան	30
Վեցցին բերդը	75
Թափառական Հայը	
Թիապարտը	40
Այսուականը	35
Մատնիչը	
Ապշել-Համիս և Շերօնիորմն	90
Նար Փինքերըն (Նախորդ շրջան)	10
Ցիշատակներ Հայկական ճգնաժամէն	150
Ռողեցոյ ընտանեկան երանեկութեան	50
Միամիտի մը արկածները	35
Շրափնելի տակ	60
Պօսիջօյի տամօրեակը	50
Իրանի պատուհանները Արցանի	60
Հաւատաքննութեան զաղմնիքները	125
Քանեիազարդ կինը	60
Մանաւայ Ա. Բ. (Գ. հաւորդ հազուազիս և)	60
Հայապատու	450
Քուրանը	100
Հայոց պատութիւն Պաշտամեան	5
Միրածներու համար	7,5
Վերածնուռող Հայատան	
Կեսելի ինչպէս կ'անցներ, կեսելը ինչպէս անցաւ	30
• Սարասի երկրին մէջ 100 Դիմում	100
Դաշտի եղեկազիր Հայատանի շարդին վրայ Տ. Ակրսիսի Հայ մէժին հաւրկը եղեռնին	30 Դիմում

ԻՐ ՏԵՍԱԿԻՆ ՄԵԶ ՄԻԱԿԸ

ՅԱԿՈԲ ԱԲՐՈՅԱՄԵԱՆ

Ի՞նդէ . գործակալ թերթերու . և գիրքերու , հրատարակիչներք Քարթըրի , Նաթ Փինքէրթընի , Արտէն Լիւրէնի և Շէրլօք Հոլմսի :

Ամեն տեսակ գիրքեր , թերթեր ու հանդէմներ և օրը օրին նոր հրատարակութիւններ Պոլսոյ ամէն կողմը կը վաճառուին իր մասնաւոր ծախողներուն կողմէ :

Սկիւտար , Գատը գիւղ , Մաքրի գիւղ , Սամաթիա , Գում գաբու , Եէսի զաբու , Վոսփորի կարեւոր նաւամատոցները կամուրջին երկու զլուխը , և Յերայի , Շիշլի և Կէտիկ բաշայի բոլոր ծխավաճառներուն քալ :

Նոյնպէս կը հայթայլի՛ և իր հասցէին կը հասցնէ ոեւէ գիրք որու մասին իրեն զիմում եղած ըլլայ :

Հասցէ՝ Պապ Ալի , Ռէշիտ էֆ . խան : Օրը 14 ժամ բաց է :

Քառորդ ժամ երե զուարձանալ կ'ուզէֆ կարդացէ՛ֆ

Է Ա Խ Ֆ Լ Ո Պ Ա

Կ Ա Տ Ա Կ Ե Ր Գ Ո Ւ Ւ Ի Ւ Ն Հ

10 պատկերներով զարդարուած

Դին 5 ՂԲԸ .

«Ազգային գրադարան



NL0171935

